



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ն. ՏԵՍՔԿԻՒՆ

ՀԵՅՈՅ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ԱԼԱԶԲԻՆ ՀԱՏՈՐ



9(47.925)
S-34

S-34

1/0 91 901.10
M28.0
LCh.
Op1

Ե. ՏԵՍՔԻՒԽԻ

ՀԱՅՈՅ

ՊԵՏՄՈՒԹ-ԲԻՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Ա.Ա.ՉՈՒՆ ՀԱՅՈՐ

13 SEP 2013

16069

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Մեծ պակաս մը լրացնելու համար ճեղնարկեցինք այս գործին, որուն առաջին հատորն է որ կը ներկայացնենք հասարակութեան :

Դժբախտաբար, մեր ժողովուրդը լաւ չի նաև նար իր անցեալը, եւ այդ՝ շատ մը պատմաներով : Խոկ ամերիկահայ զաղութին մէջ յառաջ եկած նոր սերունդը բոլորովին անտեղեակ է հայ ժողովուրդին անցեալ կեանին :

Մեր զաղութային զանգուածին, եւ մասնաւրաբար նոր սերունդին մատչելի ընելու համար, փորձեցինք մեր ազգային պատմութիւնը գրել ժողովրդական խաւերուն հասկնալի լեզուով մը, պարզացնելով պատմական դէմքերն ու դէպքերը, որքան կարելի է խուսափելով թուականներու եւ անցքերու խնորումէն :

Մեր նպատակն է ո՞չ թէ Ազգային պատմութեան գիրք մը պատրաստել, որ երբ-ար մնար դարակներու փոշիին տակ, այլ գիրք մը, որուն ընթերցումը հանելի ըլլար ընթերցանութեան նոր վարժուող հասարակութեան մը համար : Առանց մէկ վայրկեան անտեսելու արժեքն այն զրժերուն, որոնք գրուած են մեր անցեալին մասին, պիտի ուղինք ըսել որ անոնց մեծ մասը պատմագիտական



5928-2011

Երկար փորձեր են: Մեր գաղութին հոծ զանգուածին եւ անոր ծոցէն ծնած նոր սերունդին դժուար է, երբ ո՛չ անկարելի, հանելի ընթերցում մը գտնել անոնց մէջ:

Այս կէտք նկատի ունենալով՝ մենք աշխատեցնեամ ամէն բանէ առաջ հանելի կերպով պատմել մեր ազգային պատմութիւնը, պարզացնել դէպէերը եւ աւելի ցայտուն գծերով երեւան բերել պատմական դիմագիծները մեր անցեալ կեանքի ժաղաքան ազգային եւ զինուրական հորիզոնին վրայ:

Ժողովուրդին դաստիարակութեան համար պատրաստուած գրքերուն մէջ կարեւորը մեթուն է, առանց որուն շատ յանախ կարգ մը օգտակար գրքեր անտես կ'առնուին հասարակութեան կողմէն: Ժողովրդին զարգացումը նպատակ ըրած անձը կը հարցնէ իմբնիրեն. — Ի՞նչպէս կարելի է հանելի եւ գրաւիչ դարձնել այս կամ այն գաղափարը եւ այս կամ այն գործը, որոնց պէտքն ունի հասարակութիւնը, բայց, որոնցմէ հեռու կը մնայ ան պարզ այն պատճառով, որ ջանի չի կրնար կամ չուզեր ընել անոնց տիրանալու համար: Հասարակութեան համար դժուարին այդ ջանակատարութիւնը բառնալու միակ միջոցը այն հանելի ձեւն է, որուն մէջէն կը քղլի անհատին շահագրգութիւնը դէպի կարեւոր գործերը:

Այս սկզբունքով առաջնորդուած՝ մենք ջանացին գրել աղջային պատմութիւնը այնպիսի ձեւով մը, որ հանելի ըլլար թէ՛ մեծերուն եւ թէ՛ փոքրերուն: Սկիզբէն մինչեւ վերջը պապիկն է որ կը պատմէ մեր անցեալը իր երկու քոռնիկներուն, որոնք Ուաշինկընի եւ Լինկընի պատմութեամբ եւ աւանդութիւններով մեծնալու վրայ են այս երկրին մէջ: Պապիկը կը պատմէ հանելի լեզուով մը եւ հետաքրանան ձեւով մը, փոքրիկներն ալ կը լսեն

անոր պատմութիւնը յափշտակութեամբ եւ հետըգ-հետէ անող շահախնդրութեամբ:

Այս տեղ քերեսս աւելորդ չըլլար քանի մը խօսք ըսել պատմութեան կարեւորութեան մասին: Ժողովուրդները մէծ չափերով կ'ապրին իրենց անցեալով, ուր ամբարուած է իրենց պապերուն եւ նախահայրերուն լաւ կամ վատ, փառաւոր կամ անշուր կեանքը: Հոն կը գտնեն իրենց պապերուն յիշատակը, հոն կը գտնեն պատմական կեանքի մը հետ կապուած բոլոր իմացական եւ բարոյական զանձերը, մշակութային եւ ժաղաքակրթական նուանումները, ազգային ժէներն ու ոլոները, ուրախութիւններն ու տրտմութիւնները: Պատմութիւնը ժողովուրդին մէծագոյն ուսուցիչն է, որուն ցուցմունքները կրնան շատ օգտակար ըլլալ թէ՛ ներկային եւ թէ՛ ապագային համար: Պատմութիւնը վերջապէս ժողովուրդի մը, փորձառութիւններուն շուեմարանն է, որուն մէջ պէտք է մտնեն մարդիկ դաս առնենու համար: Ինչպէս որ մարդն ունի իր անցեալը, — մանկութիւն, պատմեկութիւն, երիտասարդութիւն, չափահասութիւն եւն. —, այնպէս ալ ազգերն ունին իրենց անցեալը: Ո՞ր անհատն էր որ պիտի ուզէր կարուի իր անցեալէն, հո՞ն չփնտոել յիշատակներ, յուշեր, ուրախութիւն, արցունիք եւ բոլոր այն բանները, որոնք ծնունդն են մեր հոգեկան ապրումներուն եւ մեր զգացական աշխարհի յարաշարժ անումն ու ծաւալումն: Նոյն իրազութիւնը նիշդն է, ուրեմն, ազգերուն համար, որոնց անցեալը, այսինքն, բիւրաւոր անհատներու հաւաքական անցեալն աւելի նոյն շուեմարան մըն է քան անհատի մը անցեալը:

Օտար ժողովուրդները հպարտ են իրենց ազգային անցեալով: Ամէն հայ հպարտ պէտք է ըլլայ իր ազգին անցեալով, որ պատմական նշանակութիւն

ունի ո՞չ միայն հայ ժողովուրդին, այլ ամբողջ մարդկութեան համար, որովհետեւ այս պգուիկ ազգին պատմութիւնը հակառակ իր շատ մը ամօքարեր էջերուն բաղաքակրթական մեծ շտեմարան մըն է համաշխարհային կեանքի զարգացման արձանագրութիւններուն մէջ :

Ուրեմն, քող հայ մայրերը իրենց տան մէջ ունենան այս պատմութիւնը, գրուած՝ յատկապէս իրենց զաւակներուն համար, որոնք կը մեծնան այս երկրին մէջ ենթակայ՝ ձուլուելու եւ անհետանալու :

Յետոյ, պիտի թելադրէինք, որ այս գիրքը նրկատի առնուէր նաեւ ամերիկահայ հին սերունդին կողմէն, որովհետեւ անոնց ալ մեծագոյն մասը անձանօք է մեր անցեալ կեանքի պատմութեան։ Նորահաս սերունդին ազգային ոգիի զարգացման համար պատրաստուած այս գիրքը թող կատարէ նոյն գործը նաեւ այն չափահասներուն համար, որոնք զանազան պատճառներով պատեհութիւն ունեցած չեն ուսման հետեւելու աւելի մեծ չափերով։

Ն. Տ.

Փետրուար, 1924

ԳԼՈՒԽ Ա.

ՊԱՊԻԿԸ

Նահապետ Ծերուկեան, որ Հայաստանի մէջ երկար տարիներ ուսուցչութիւն ըրած եւ այժմ Ամերիկա հաստատուած է, իրիկուն մը իր մօտ կանչեց իր երկու թոռները, Սուրէն եւ Շուշանիկ, եւ այսպէս խօսեցաւ անոնց։

Զաւակներս, կը տեսնեմ որ իրարու հետ հայերէն չէ՛ խօսիր. լաւ չէ այդ, դուք հայորդիներ է՛, ձեր պապը զուտ հայ է եւ այդ պատճառով հալածուած՝ իր հայրենի երկրէն։ Դուք պէտք չէ մոռնաք հայերէն լեզուն, դուք պէտք է նաեւ սովորիք հայոց պատմութիւնը եւ ձեր սրտին մէջ վառ պահէ՛ սրբազն կրակը։

Մեր ազգը հալածուած է եւ կոտորուած, մեր երկիրը մեր ձեռքէն խլուած եւ աւերակ։ Ողջ մնացողները պէտք է մնան հարազատ եւ մաքուր հայեր, խօսին հայերէն, սիրեն հայ ազգը եւ վառ պահեն իրենց սրտին մէջ դժբախտ հայրենիքին անունն ու յիշատակը։

Սուրէն եւ Շուշանիկ իրարու երես նայեցան զարմացմամբ եւ յետոյ նստեցան իրենց պապիկին ծունկերուն վրայ։

Պապը նշմարելով իր թոռներուն զար-
մացումն ու հետաքրքրութիւնը շարունա-
կեց.

— Գիտէ՞ք, զաւակներս, որ մեր ազգն
աւելի հին է քան Ամերիկան. որ մենք աւե-
լի մեծ զօրավարներ ունեցեր ենք քան Ուա-
շինկը ընը, որ մեր լեզուն աւելի հին է եւ
կատարեալ քան այն, զոր դուք ամէն օր ոչ
միայն դպրոցին ու փողոցին մէջ կը խօսիք,
այլ նաև մեր տանը մէջ, ուրկէ հետզիետէ
կը չքանան հայկական ընտանիքի մը յատ-
կանիշները:

Սուրէն եւ Շուշանիկ աւելի եւս սեղմուե-
ցան իրենց պապին կուրծքին եւ խնդրեցին
անկէ, որ իրենց պատմէ Հայոց պատմու-
թիւնը:

ԳԼՈՒԽ Բ.

Ո՞ԻՐ ԿԲ ԳՏՆՈՒԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Թոռնիկներս, Հայաստանը կը գտնուի
Ասիոյ ցամաքամասին վրայ: Զեր դպրոցին
աշխարհացոյցին վրայ շատ քիչ տեղ տըր-
ուած է անոր: Եթէ ուշադրութեամբ նայիք
չո՞ն, պիտի գտնէք Փոքր Ասիան, որուն
հիւսիսային-արեւելեան կողմը կը գտնուի
մեր սիրելի Հայրենիքը՝ Հայաստան: Այժմ,
անոր սահմանները գծուած չեն աշխարհա-
ցոյցին վրայ, որովհետեւ ան անկախ չէ,
պետութիւն չէ: Հայաստանը բաժնուած է
ոռուսերուն, պարսիկներուն եւ թուրքերուն
միջեւ, եւ մեր ժողովուրդը կ'ապրի այդ
պետութիւններուն ձեռքին առկ:

Շուշանիկ, տասնեւչորս տարեկան սի-
րուն քոռնիկը հետաքրքրութենէ մղուած՝
կտրելով իր պապին խօսերուն քելը հար-
ցուց. «Պապիկ, ո՞րքան մեծ է Հայաստա-
նը»:

Միրելի՛ս, բուն Հայաստանը կը կոչուի
Մեծ Հայք, որ հարիւր հազարէն աւելի
քառ. քիլոմէտր տարածութիւն ունի: Հիւ-
սիսէն՝ ան կը տարածուէր Սեւ Ծովէն մին-
չեւ Կասպից ծով: Արեւելքէն՝ Պարսկաս-
տանն էր անոր սահմանը: Հարաւային կող-

մը կը գտնուէր Ասորիստան, իսկ արեւմըտեան կողմէն կը հասնէր մինչեւ Ալիս եւ իրիս գետերը: Երբ որ վազը դպրոց երթաք, ձեր վարժուհին հարցուցէք այս տեղերուն եւ գետերուն մասին:

Ո՞Վ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ

Սուրէն եւ Շուշանիկ լուսաւոր աչքերով իրարու երես նայեցան եւ լուռ մնացին: Լուռ էր նաև պապիկը: Վայրկեան մը վերջ, Սուրէն, տասնեւչորս տարեկան աղուոր մանչ մը, պապին երեսն ի վեր նայեցաւ եւ հարցուց.

— Պապիկ, ո՞վ է հայ ժողովուրդը:

Այս հարցումին վրայ, պապիկն սքափեցաւ իր մտածումներէն եւ այսպէս պատմեց իլ քոռնիկներուն:

Հին ատենները, այսօրուան պէս գիր ու գիրք գոյութիւն չունէր, զաւակներու: Մարդիկ շատ ուշ, կրցած են հնարել գրերը: Բայց, միայն կրօնաւորներն էին, որ կրնային գրել եւ կարդալ: Անոնք ալ միայն կը գրէին թագաւորներուն քաջագործութիւնները քարաժայուերու եւ կամ շատ ամուր եւ գիմացկուն թուղթի վրայ, որ մագաղաթ կը կոչուէր: Այս ատեններէն առաջ, պատմութիւնը բերնէ բերան կը հաղորդըւէր սերունդէ սերունդ:

Մենք Մովսէս Խորենացի անունով պատմաբան մը ունեցեր ենք, որ մեր ազգին ծագումն ու պատմութիւնը գրի առած է: Ան

կ'ապրէր Քս.ի վեցերորդ դարուն: Անոր գըրած պատմութիւնը հիւսուած է ժողովրդական աւանդութիւններէ, որոնք բերնէ բերան պատմուելով հասած էին մինչեւ իր ապրած օրերը:

ԱԻԱՆԴԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԳԼՈՒԽ գ.

ՀԱՅԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱԽՈՐԾ — ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ


Մովսէս Խորենացին այսպէս պատմած
է մեր հին պատմութիւնը։ Լաւ մտիկ ըսէք,
թոռնիկներս, եւ մի՛ մոռնաք ինչ որ պիտի
ըսեմ այս իրիկուն։

Դուք կրօնի դասին մէջ կարդացել էք
որ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձ-
րեւ տեղաց երկրի վրայ։ Մարդիկ շատ չա-
րացած ըլլալով՝ Աստուած ուզեց զանոնք
ջրհեղեղով պատժել, եւ պատժեց։ Միակ
արդար մարդը՝ Նոյ իր ընտանիքով ազա-
տեցաւ Աստուծոյ այդ պատիժէն։ Նոյեան
տապանը, որուն մէջ կը գտնուէին Նոյի ըն-
տանիքները, վերջապէս հանգչեցաւ Արա-
րատ լերան գագաթը։

— Ուր է Արարատ լեռը, պապիկ, հար-
ցուց Շուշանիկ հետաքրքրութեամբ։

Հիմա պիտի ըսեմ, զաւակս։ Արարատ
լեռը կը գտնուի Հայաստանի մէջ։ Ան մեր
երկրին սիրտն է։

Նոյի զաւակները ջրհեղեղէն վերջ բաղ-



ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

մացան եւ տարածուեցան ամէն կողմ, մաս-
նաւորաբար Հայաստանի հարաւային կող-
մերը, եւ Հաստատուեցան Միջագետքի
մէջ:

— Միջագետքն ի՞նչ է, պապիկ, հար-
ցուց Սուրբն իմաստունաչքերով:

Միջագետքը կը գտնուի Հայաստանի
հարաւային սահմանէն անդին: Հողամաս
մըն է ան, զաւա՛կներս, որ կ'իյնայ Եփրատ
եւ Տիգրիս գետերուն միջեւ: Այդ պատճա-
ռաւ, այդ հողամասը Միջագետք կը կոչուի:

Ջրհեղեղէն վերջը, մարդիկ չմոռցան
Աստուծոյ այդ պատիժը: Ուստի, անոնք
վախնալով Աստուծային Երկրորդ պատի-
ժէ մը, նոր ջրհեղեղէ մը, որոշեցին շատ
բարձր աշտարակ մը շինել Բարելոնի մէջ:

— Ա՛հ, բացագանչեցին Սուրբն եւ Շու-
շանիկ միաբերան: Պապիկ, մենք գիտենք
այդ պատմութիւնը:

Պապիկին շրթունքներուն վրայ բարի
ժպիտ մը երեւցաւ: Լաւ, զաւա՛կներս, բայց
մտիկ ըրէք: Աստուծած կարդաց մարդոց
միտքը եւ անոնց լեզուները խառնակելով
աշտարակաշինութեան արդելք եղաւ: Գոր-
ծը մնաց կիսատ, որովհետեւ, գործաւոր-
ներն ու վարպետներն իրարու լեզուէ չէին
հասկնար: Երբ վարպետը քար կ'ուզէր,
գործաւորը փայտ կուտար, երբ գործաւորն
անօթի եմ ըսէր, անոր քով աշխատող ըն-
կերը ծարաւի եմ կը հասկնար: Այսպէս,
մարդիկ կիսատ թողուցին գործը, եւ ոկը-
սան իրարու հետ կոռւիլ:

Անոնց մէջ Բէլ անունով չար մարդ մը
ուզեց բոնապետ դառնալ միւս մարդոց վը-
րայ: Ոմանք համակերպեցան, ուրիշներ
ո՛չ: Մեր Հայկ Նահապետը մէկն եղաւ, որ
չուզեց համակերպիլ: Ան շատ համեստ եւ
բարի մարդ էր, բայց նաև հպարտ էր. հե-
տեւաբար, ժողվելով իր զաւակները, թոռ-
ներն ու հետեւորզները գնաց դէպի հիւսիս,
եւ հոն հաստատեց իր բնակութիւնը:

Պապիկն այստեղ կանգ առաւ եւ պա-
տէն կախուած ժամացոյցին նայեցաւ:
Ճիշդ նոյն պահուն՝ լսուեցան ժամացոյցին
հնչիւնները: Ժամը ինն է, զաւակներս, զա-
ցէք եւ բնացէք: Վաղ իրիկուն պիտի շարու-
նակեմ պատմել աւելի հետաքրքրական բա-
ներ:

Բէլ տեսնելով այս բոլորը բարկացաւ եւ
բազմաթիւ զօրքով յարձակեցաւ Հայկ Նա-
հապետին վրայ:

Սուրէն յուզուած կերպով ընդմիջեց իր
պապիկը, եւ հարցուց. «Պապիկ, ո՞վ էր
Բէլ»:

— Բէլ Ասորեստանցիներու քագառ-
րութեան հիմնադիրն է: Ասորեստանցիները
մեծ քագառութիւն ունեին հին ժամա-
նակներուն, եւ կ'ապրէին Միջագետքի մէջ:
Անոնք չար էին եւ միշտ հայերուն վրայ կը
յարձակէին:

— Թուրքերուն պէս . . . , ըստ Շուշա-
նիկ:

— Այո՛, քուրքերուն պէս, յարեց պա-
պիկը: Ասորեստանցիները չկան այժմ: Ա-
նոնց քագառութիւնը կործանեցաւ, եւ ի-
րենք ալ փնացան:

Կ'ըսէին որ Բէլ տեսնելով Հայկ Նահա-
պետի իշխանութեան հաստատութիւն Միջա-
գետքի հիւսիսային կողմը գտնուած գա-
ւառներուն մէջ, բազմաթիւ զօրքերով յար-
ձակեցաւ Հայկ Նահապետին վրայ:

Հայկ Նահապետի առաջին յաղթանա-
կը. — Հայկ Նահապետն անմիջապէս իր
փոքրաթիւ ժողովուրդը հաւաքեց եւ պատե-
րազմի պատրաստուեցաւ, որովհետեւ անոր
համար լաւ էր մեռնիլ, քան թէ գերի մնալ
Բէլին: Վասայ Ծովին մօտ ճակատ կազմեց
եւ սպասեց Բէլի զօրքերուն, որոնք անթիւ
էին: Հայերը քաջութեամբ դիմադրեցին:
Բէլ զարմացաւ, եւ ուզեց ետ գառնալ իր ե-

ԳԼՈՒԽ Դ.

ՀԱՅՐ, ՀԱՅԿԱՇԷՆ, ՀԱՅՈՅ ԶՈՐ ԵՒ

ԳԵՐԵԶՄԱՆՔ

Պապիկը բազկաքոռին մէջ կը հանգ-
էր, երբ Սուրէն եւ Շուշան անոր առջեւ
գորգին վրայ նատեցան եւ աչքերնին պապի-
կին երեսին յառելով՝ լոռւթեամբ խնդրե-
ցին, որ շարունակէ երէկ իրիկուան պատ-
մութիւնը: Անոնց մայրիկը խոհանոցին մէջ
զբաղուած էր, իսկ հայրիկը վարը, փայ-
տանոցին մէջ փայտ կը կոտրէր: Պապիկը
հարցուց Շուշանիկին. — Երէկ իրիկուն ուր
քուրքի պատմութեան քելը: Շուշանիկը
անմիջապէս պատախանեց. — Երէկ իրի-
կուն կ'ըսէիր, որ Հայկ Նահապետը չար Բէ-
լին ձեռքին փախաւ եւ զնաց դէպի հիւսիս:
— Ա՛հ, ա՛հ, յիշեցի, վրայ քերաւ պապիկն
ու սկսաւ պատմէլ:

Մէր նախահայր Հայկը հաստատուե-
ցաւ այդ հիւսիսային գաւառներուն մէջ եւ
այդ տեղերուն անունը դրաւ Հայք: Իր չի-
նած առաջին գիւղը Հայկաշէն կոչեց: Այդ
տեղերը առաջուրնէ հաստատուած ցեղերը
տեսնելով մէր նախահայրերուն բարու-
թիւնն ու մեծութիւնը, անոնց հպատակե-
ցան եւ հնագանդեցան:

5928-2011



տեւ թողուցած միւս զինուորներն ալ միացընելու իր հետ գտնուած բանակին։ Ճիշդայս ատեն, Հայկ Նահապետ իր աղեղը լարեց եւ նետ մը արձակելով ծակեց Բէլին զրահապատ կուրծքը։ Բէլ գետին ինկաւ եւ մեռաւ. իր բանակը ցրուեցաւ եւ ոչնչացաւ։

Այն տեղ, ուր Հայկ յաղթութիւն տարաւ Բէլի վրայ, կոչուեցաւ Հայոց Զոր, իսկ Բէլին ինկած տեղը՝ Գերեզմանք։

Այդ յաղթանակէն վերջ Հայկի իշխանութիւնն աւելի զօրացաւ եւ տարածուեցաւ շրջակայ վայրերուն վրայ։

Անկէ վերջ, Հայկ Նահապետ ա՛լ պատերազմ չմղեց։ Իր մնացած օրերը խաղաղութեամբ անցուց եւ վերջապէս մեռաւ Հայժողովուրդի անկախութեան հիմը դնելէ վերջ։



ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՅԱԶՈՐԴԱՐԴՆԵՐԸ

Հայկ Նահապետին յաջորդեց իր որդին
Արմենակ, որուն թագաւորութեան օրերուն
կարեւոր դէպքեր տեղի չունեցան:

Արմենակին յաջորդեց Արամայիս: Ա-
րամայիս տղայ մը ունէր, Շարա, որ շատա-
կեր էր: Այդ պատճառաւ Արամայիս զայն
դրկած էր ընտանիքով Շիրակ գաւառը, որ
շատ պաղաքեր վայր մըն է: Հայերուս մէջ
Շարայի որկրամոլութիւնը առածի կարդ
անցած է: Հին ժամանակներուն, նոյնիսկ
հիմա, հայերը կ'ըսեն շատակեր մարդոց.
«Եթէ քու փորդ Շարայի փորն է, մեր ամ-
բարները Շիրակայ ամբարները չեն»:

Սուրէն եւ Շուշանիկ սկսան խնդալ: Ա-
նոնց հետեւցաւ նաեւ պապիկը:

Արամայիսին յաջորդեց իր անդրանիկ
որդին Ամասիա, որ իր զաւակները հաստա-
տեց զանազան գաւառներու մէջ: Ամասիայի
զաւակներէն մին՝ Գեղամ իր Հարմա որդին
հաստատեց Արմաւիր քաղաքին մէջ եւ ինք
գնաց հաստատուեցաւ ծովակի մը եղերքը,
որ յետոյ իր անունով կոչուեցաւ Գեղամայ
ծով:

ԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԸ

Հայկէն վերջը նշանաւոր եղաւ Արամ
Նահապետը: Արամ Արամայիսի թոռան՝
Հարմայի մանչ զաւակն էր: Ան կ'իշխէր
Քրիստոսէ 1300 տարի առաջ:

Այս ատենները Հայկի գերդաստանը
շատ բազմացեր էր եւ շատ ճիւղաւորուեր:
Անոր յաջորդները մէյ մէկ գաւառի մէջ իշ-
խանութիւն հաստատեր էին, բայց իրարմէ
շատ լուր չունէին: Գիտէ՞ք, զաւակներս,
այն ատեն կարելի չէր ներկայ օրերու պէս՝
իրարու մօտիկ ապրել եւ շուտ շուտ իրար
տեսնել: Հեռաւորութիւնը պաղութիւն յա-
ռաջ բերեր էր անոնց միջեւ: Մեր երկիրը
լեռնային է. ամէն կողմ լեռներ եւ ձորեր:

Երբ մեր թշնամիները կը յարձակէին
մեր երկրին վրայ, հայ իշխանները չէին
միանար անոնց դէմ կոռուելու համար: Ա-
նոնք կ'ըսէին՝ ի՞նչիս պէտք, երբ թշնամին
կը յարձակէր իրենց վրացի եւ արիւնակից
մէկ ուրիշ իշխանի վրայ: Այդ՝ շատ ծանր
արդիւնք կ'ունենար: Թշնամիները մէկիկ
մէկիկ կը ջախջախէին հայ իշխանութիւն-
ները:

Վերջապէս, խելացի Նահապետ մը՝ Ա-

ըսմ նկատեց այդ գէշ վիճակը հայ իշխան-ներուն, եւ աշխատեցաւ զանոնք միացնել, և այնպէս դուրս գալ թշնամիներուն դէմ, ո-րոնք շատ էին։ Փորձեց եւ յաջողեցաւ։ Ա-ըսմ դարձաւ անոնց պետը եւ գլխաւորը։ Այսպիսով հայկական բանակն ունեցաւ 50,-000 զինուոր, բոլորն ալ քաջ ու կտրիժ։ Այն առեն 50,000-նոց բանակ մը շատ մէծ բան էր։

Այս ժամանակ Հայաստանի վրայ սկը-սած էին յարձակիլ երեք կողմէրէ։ Արամ Նահապետը իր միացեալ բանակով յարձա-կեցաւ թշնամիներուն վրայ, եւ բոլորին ալ յաղթեց։ Արամի օրով Հայաստանի սահ-մանները շատ ընդարձակուեցան։ Արամ Նա-հապետ ուր որ երթար, հայերէն լեզուն պարտաւորիչ կը դարձնէր։ Կը պահանջէր, որ մարդիկ հայերէն խօսէին։

Պապիկը հոս կանգ առաւ եւ ժպիտը շըր-քունիներուն՝ ուշադրութեամբ նայեցաւ Սուրէնին եւ Շուշանիկին, որոնք անհան-գիստ շարժումներ կ'ընէին եւ ամօքահար իրարու երես կը նայէին։

Կը տեսնէ՞ք, զաւակներս, մեր լեզուն ալ ատենօք կարեւոր լեզու մը եղեր է։ Պէ՞տք է որ դուք մոռնաք զայն։ — Ո՛չ, հազար ո՛չ։ Թոռնիկները կրկնեցին ինինաբերաբար։ — Ո՛չ, հազար ո՛չ։

Այլեւս ուշ է, զաւակներս, ժամը ինը կ'ըլլայ. զացէ՞ք եւ բնացէ՞ք։ Վաղ իրիկուն ձեզի պիտի պատմեմ Արայ Գեղեցիկի եւ Շամիրամի պատմութիւնը։

ԳԼՈՒԽ է.

ԱՐԱՅ ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ՇԱՄԻՐԱՄ

Արամ մեռնելէ առաջ կազմեց եւ կազ-մակերպեց մէծ ու հզօր թագաւորութիւն մը։ Օտարներն ու թշնամիները սկսան յար-գել մեղ եւ վախնալ մեզմէ։ Անոր օրով բոլոր հայ իշխանները, որոնք ցիրուցան էին եւ ի-րարմէ անջատ, միացան եւ մէկ թագաւո-րութիւն կազմեցին Արամի գլխաւորու-թեամբ։ Արամ մեռաւ իր ետեւ թողելով մէծ դորձ մը։

Արամին յաջորդեց իր որդին Արայ Գե-ղեցիկ։ Այս ատեն Ասորեստանի մէջ գահ բարձրացաւ Շամիրամ թագուհին, որուն ամուսինը Նինոս։ Արամէն վախնալով՝ նը-ւէրներ զրկած էր անոր։

Շամիրամ շատ մը երկիրներ գրաւելէ վերջ աչք ունէր նաեւ Հայաստանի։ Յետոյ, Շամիրամ լսեց որ Հայոց թագաւորը շատ գեղեցիկ էր եւ կը կոչուէր Արայ Գեղեցիկ։ Շամիրամ ուզեց ամուսնանալ Արայ Գեղե-ցիկին հետ. ուստի մարդ եւ նուէրներ զրկե-լով մէր թագաւորին՝ խոստացաւ զայն թա-գաւոր կարգել նաեւ Ասորեստանի, եթէ ըն-դունէր իր հետ ամուսնանալու առաջարկը։

Արայ Գեղեցիկ ամուսնացած էր Նուարդ
անունով սիրուն իշխանուհիի մը հետ։ Ան
պատիւն ու սէրը ամէն բանէ վեր կը դասէր.
Հետեւարար, անմիջապէս մերժեց Շամիրա-
մի առաջարկը։

Շամիրամ թագուհին բարկացաւ եւ
բազմաթիւ զինուորներով յարձակեցաւ Ա-
րայ Գեղեցիկի վրայ։ Ան իր զինուորներուն
պատուիրեց որ Արայ Գեղեցիկը ողջ ողջ
դերի բռնէին։

Կոռի տաք պահուն՝ հայկական բանա-
կը չդիմացաւ Շամիրամ թագուհին թուով
շատ բանակին յարձակումներուն եւ շփո-
թութեան մէջ ինկաւ։ Արայ Գեղեցիկ քա-
ջանար նետուեցաւ շփոթած զինուորներուն
մէջ կարդ ու կանոն հաստատելու համար,
եւ սպաննուեցաւ հասարակ զինուորի մը
պէս։

Երբ, հայկական բանակը տեսաւ որ իր
սիրելի թագաւորը սպաննուած էր, նոր ոյ-
ժով եւ եռանդով յարձակեցաւ Շամիրամի
բանակին վրայ։ Հո՛ս, Շամիրամ խորաման-
կութեան դիմեց։ Արայ Գեղեցիկի անշունչ
մարմինը դերի ինկած էր Շամիրամին, որ
հանդարտեցնելու համար հայ զինուորնե-
րը, անմիջապէս Արայի զրահապատ զդեստ-
ները հագցուց ուրիշի մը եւ հեռուէն զայն
ցոյց տալով հայ զինուորներուն՝ յայտա-
րարեց թէ Արայ Գեղեցիկ մեռած չէր։ Այս
պարագան հանդարտեցուց հայ բանակը եւ
կոտըց անոր բարկութեան թափը։

Յետոյ, Շամիրամ տիրեց Հայաստանի։

Ան սիրեց մասնաւորաբար Վանայ Ծովուն
բնական տեսարանները։ Հոն շինեց քաղաք
մը, որ կոչուեցաւ Շամիրամակերտ։ Հիմա,
մենք այդ քաղաքը կը կոչենք Վան։

Վան բառին վրայ Սուրէն ցնցուեցաւ եւ
ինքնաբերաբար կրկնեց. — Վա՛ն. . . .

— Այո՛, քոռնիկներս, Վան։ Վերջին
տարիներուն շատ լած ըլլալու է՛ Վանի ա-
նունը։

Սուրէն եւ Շուշանիկ զարմացան եւ ի-
րարու երես նայեցան։

— Անոնք Նահապետներ էին, գաւակս, միայն իշխաններ, մեծաւորներ, որոնք քագաւոր չէին կրնար կոչուիլ: Պարոյրն էր որ առաջին անգամ քագաւոր օծուեցաւ եւ այդ իրաւոնքը տուաւ իր յաջորդներուն: Այդ կետը շատ կարեւոր է, մի՛ մոռնավ:

ԳԼՈՒԽ Հ.

ՊԱՐՈՅՐ Ա.Ո.Ա.ԶԻՆ ԹԱԳԱԽՈՐ ՀԱՅՈՅ

Երբ Արայ Գեղեցիկ մեռաւ, եւ Հայկական բանակը Շամիրամի խորամանկութենէն տարուած՝ յաղթուեցաւ, Հայաստան բոլորովին գերի եղաւ Ասորեստանի:

Շամիրամ Հայաստանի վրայ իշխան կարգեց Արայ Գեղեցիկի որդին Կարդոս, որովհետեւ անոր Հայրը շատ կը սիրէր եւ այդ կերպով կ'ուզէր գոհացում տալ իր Հոդիին: Կարդոս սպաննուեցաւ պատերազմի մէջ: Անոր յաջորդեց իր որդին Անուշաւան, որ իմաստուն իշխան մըն էր: Անկէ վերջ շատ մը իշխաններ իրարու յաջորդեցին:

Վերջապէս Հայաստանի գահը բարձրացաւ Պարոյր, որ Ասորեստանի մայրաքաղաք՝ Նինուէի գրաւումին օգնած ըլլալով յաջողեցաւ թագաւոր դառնալ Հայաստանի: Պարոյր պատկուեցաւ Հայոց առաջին թագաւոր Քրիստոսսէ 608 տարի առաջ:

Ծուշանիկ հարցուց պապիկին.— «Պապիկ, դուք ըսիք որ Պարոյր եղաւ Հայոց առաջին քագաւորը»:

— Այո՛, գաւակս:

— Հապա անկէ առաջ ի՞նչ էին Հայկ, Արմենակ, Արամ, Արայ Գեղեցիկ:

ԳԼՈՒԽ թ.

ԵՐՈՒԱՆԴԵԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

ՏԻԳՐԱՆ Ա. ԵՐՈՒԱՆԴԵԱՆ

Որքան յառաջանանք մեր պատմութեան մէջ, այնան աւելի բերնէ բերան հաղորդուած մասերը կը չժանան եւ վաւերական, այսինքն, սույգ, որոշ պատմութիւնը երեւան կուգայ:

Մենք շատ պարտական ենք, զաւակներս, Մովսէս հորենացիին, որ ժողովուրդին բերնէն հաւաքելով աւանդութիւնները, այսինքն, չվաւերացուած, անորոշ մասերը, մեզի տուած է մեր պատմութեան սկզբնական մութ շրջանը:

Ամէն ազգ ալ ունի այդպիսի մութ եւ անորոշ շրջան իր ազգային պատմութեան մէջ: Բացառութիւն են այն ազգերը, որոնք վերջը կազմուած են, ինչպէս այս երկիրը, Միացեալ նահանգները:

Երուանդին յաջորդեց իր որդին Տիգրան Ա., որ թագաւորեց 535-525 թուականը, Քրիստոսէ առաջ: Տիգրան Ա. դրացի թագաւոր Կիւրոսի ստեղծած պատերազմներուն մասնակցելէ վերջ, ժամանակ ունեցաւ երկրին բարեկարգութեան եւ կարգապահութեան հսկելու:

Տիգրան Ա. շատ իմսատուն եւ քաջէր: Անուշ եւ արդարակորով բնաւորութիւն ունէր, եւ կը սիրուէր ժողովուրդէն:

Տիգրան Ա. կը առաջին գործն եղած է լաւ եւ կանոնաւոր բանակ մը ստեղծել, որովհետեւ զինուորական ոյժը թէ՛ այն ատեն եւ թէ՛ հիմա առաջին պայմանն է ազգը եւ թագաւորութիւնը կանգուն պահելու:

Այդ կազմակերպուած բանակին չնորհիւ էր որ Տիգրան Ա. յարձակեցաւ յոյներու գաղթավայրերուն վրայ եւ յաղթական վերագարձաւ: Այս պատերազմներուն միջոցաւ, հայերն ու յոյները իրարու հետ շրման գալով իրար աւելի լաւ ճանչցան:

Երբ ազգ մը զօրաւոր բանակ կ'ունենայ, ամէն կողմէ բարեկամ ազգեր երեւան կուգան: Տկարները թշնամիներ միայն կ'ունենան: Պարսիկներու Կիւրոս թագաւորն ալ բարեկամ եղաւ Տիգրան Ա. թագաւորին, որովհետեւ այդ ատեն հայերը զօրաւոր էին: Տիգրան թագաւոր պատերազմներու մէջ օգնեց Կիւրոսին: Կիւրոս բարեկամ եղաւ Տիգրան թագաւորին:

Այս ատենները Մարաց թագաւոր Աժտահակը, Կիւրոսի մեծ հայրը՝ երազ մը կը տեսնէ:

Սուրէն.— Այդ ի՞նչ ազգ է, պապիկ:

Պապիկ.— Մարերը կորսուած են. հիմա գոյութիւն չունին, զաւակս: Այն ատեն շատ զօրաւոր թագաւորութիւն մը ունէին:

Շուշանիկ.— Ի՞նչ երազ կը տեսնէ, պապիկ:

— Երազին մէջ կը տեսնէ որ Հայոց լեռ-
ներէն մէկին վրայ զեղեցիկ կին մը երեք
զաւակ կը ծնի, երեքն ալ ո՛չ թէ մանուկի
պէս փոքրիկ, այլ չափահաս, խոշոր եւ
կտրիճ։ Այդ կիսարիճներէն մին առիւծի վը-
րայ հեծած՝ դէպի Արեւմուտք կ'երթայ։
Երկրորդը ինձի մը վրայ հեծած՝ դէպի հիւ-
սիս կ'երթայ, իսկ երրորդը վիշապի մը վը-
րայ հեծած Աժտահակի երկրին՝ Մարաս-
տանի վրայ կը սուրայ։ Այս վերջինը կ'եր-
թայ եւ անմիջապէս Մարաստանի աստ-
ուածներուն կուռքերը կործանել կը փորձէ։

— Գիտէ՞՞, զաւակներս, այս բոլորը կը
կատարուին երազի մէջ։

Աժտահակ կը ջանայ արգիլել այդ կըտ-
րիձը, բայց, ի զուրք։ Վերջապէս, Աժտա-
հակն ալ կը սպաննուի անկէ։

Ասոր վրայ, Աժտահակ սարսափով
կ'արթննայ եւ իր շուրջը կը հաւաքէ երա-
զահանները, որոնք այն կարծիքը կը յայտ-
նեն թէ Հայոց թագաւոր Տիգրան Ա. մէծ
վասնդ մը պիտի ըլլայ Մարաց թագաւո-
րութեան։

Աժտահակ խորամանկութեան կը դիմէ
Տիգրան Ա. սպաննելու համար։ Ուստի, ան
մարդ կը զրկէ մէր թագաւորին մօտ, եւ ա-
նոր քոյրը կնութեան կ'ուզէ։

Տիգրան կը հաւանէ եւ քոյրը Տիգրա-
նուհի՝ թագուհի կ'ըլլայ Աժտահակի։

Քիչ վերջ, Աժտահակ իր միտքը կը
յայտնէ Տիգրանուհին, որ հաւանութիւն
կուտայ երեսանց, մինչեւ որ կարենայ լուր

Դրկել իր եղբօր՝ Տիգրան թագաւորին։

Միւս կողմէն Աժտահակ Տիգրան թա-
գաւորը կը հրաւիրէ իր պալատը կարեւոր
ժողով մը պատրուակ բոնելով։

Տիգրան թագաւորը արդէն տեղեկու-
թիւն ստացած ըլլալով իր քրոջմէն՝ Աժտա-
հակի վատ ծրագիրներուն մասին՝ բանա-
կով ճամբայ կ'ելնէ դէպի Մարաստան։

Վերջապէս Աժտահակն ալ բանակով մը
Տիգրանի դէմ կ'ելնէ։ Այս պահում՝ Տիգրա-
նուհի կը յաջողի փախչէլ Աժտահակի պա-
լատէն եւ ապաստանիլ իր եղբօր՝ Տիգրան
թագաւորի մօտ։

Կոուի ժամանակ, մէր թագաւորը նի-
զակը կը կոխէ Աժտահակի կուրծքը եւ կը
սպաննէ զայն։ Պատերազմն այս կերպով
վերջ կը գտնէ։

Տիգրան Ա. իր հետ Հայաստան կը տա-
նի 10,000 գերի, որոնց մէջ կը գտնուէին
Աժտահակի կինը, եւ ուրիշ շատ մը իշխան-
ներ, իձևանուհիներ։

Տիգրան Ա. քաղաք մը կը շինէ իր ա-
նունով — Տիգրանակերտ, որ կը գտնուի
հիմակուան Տիգրապէքիր քաղաքին մօտ։

Տիգրանակերտի մէջ բնակեցաւ Տիգ-
րանուհին՝ թագուհի մը վայել կեանքով։

— Այս իրիկուան պատմութիւնն երկար
եղաւ, զաւակներս, բայց հետաքրքրական
էր, չէ՞։

Սուրէն եւ Շուշանիկ ժամեցան հաղց-
րութեամբ եւ գացին իրենց երազին մէջ
տեսնելու Տիգրանն ու Տիգրանուհին։

ԳԼՈՒԽ Ճ.

ՎԱՀԱԳՆ Ա.

Պապիկը մտախոհ վիճակի մը մէջ ընկրղմած էր, երբ Սուրէն եւ Շուշանիկ ձեռք ձեռքի սենեալ մտան եւ նստեցան պապիկին մօտ:

— Այս իրիկուն, ըստ պապիկը, պիտի պատմեմ ձեզի Վահագնի գեղեցիկ պատմութիւնը: Բայց պատմելէ առաջ պիտի կարդամ փոքրիկ, բայց սբանչելի բանաստեղծութիւն մը:

Ու պապիկն անմիջապէս իր աջ կողմը գետեղուած գրադարանէն ճայոց Պատմութեան գիրքը դուրս բերաւ եւ կարդաց հետեւալ սիրուն կտորը.

Երկնէր երկին եւ երկիր
Երկնէր եւ ծով ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղեգնիկն:
Ընդ եղեգան փող՝ ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող՝ բոց ելանէր,
Եւ ի բոցոյն պատանեկիկն վագէր:
Նա հուր հեր ունէր.
Սպա թէ բոց ունէր մօրուս,
Եւ աչկունքն էին արեգակութ:

— Այդ ի՞նչ է, պապիկ, ես չեմ հասկընար, ըստ Սուրէն, երբ պապիկը ընթերցումը վերջացուցած՝ կը պատրաստուէր գիրքը իր տեղը դնելու:

— Ես ալ չեմ հասկնար, պապիկ, վրայ բերաւ Շուշանիկ, ամչկոտ ժպիտով մը:

— Զաւակներս, այս փոքրիկ եւ սիրուն բանաստեղծութիւնը հայերէն գրուած է: Ո՛չ միայն դուք չեք հասկնար, այլ շատ շատեր, նոյնիսկ չափահաս մարդիկ եւ կիներ:

— Այդ տարրեր հայերէն է, պապիկ, աւելցուց Սուրէն:

— Այո՛, զաւակս, տարրեր է ֆիչ մը մեր խօսած հայերէնէն: Այդ լեզուին կ'ըսեն գրաբառ հայերէն: Հին ժամանակներուն՝ այդ լեզուով կը գրէիին:

— Հոգ չէ երէ այդ սիրուն կտորին կմասուր չհասկնաք: Դուք գոց սովորեցէք, շարունակ արտասանեցէք, ու երբ օր մը մեծնաք, շատ հեշտ կերպով պիտի հասկնաք անոր միտքը: Ու պապիկն անգամ մըն ալ հատիկ հատիկ կրկնեց Վահագնի նուիրուած սիրուն բանաստեղծութիւնը: Սուրէն եւ Շուշանիկ անոր շրթունքներէն կախուած՝ մտիկ ըրին:

Նոյն պահուն յանկարծ հնչեց դրան զանգակը: Պապիկը զնաց դուռը բանալու: Սուրէն եւ Շուշանիկ կը փորձէին արտասանել Վահագնի ոտանաւորը: «Երկնէր երկն»... կ'ըսէր Շուշանիկ, «... եւ երկիր» կ'աւելցնէր Սուրէն:

Վայրկեան մը յետոյ, պապիկը ներս ե-

կաւ եւ ըստ իր քոռներուն, որ Սիրական-
եան ընտանիքը այցելութեան եկած է, եւ
հետեւաբար, այս իրիկուն չպիտի կրնայ
պատմել Վահագնի սիրուն պատմութիւնը:

Դ. Ա. Ռ. (Շաբ.)

— Պապիկ, երէկ գիշեր երազիս մէջ
Վահագնը տեսայ, ըստ Շուշանիկ, երբ
Սուրէնին հետ ներս մտաւ սենեակին դրո-
նէն:

Պապիկը ժպտեցաւ քարութեամբ եւ շո-
յեց Շուշանիկին մազերը:

— Շատ գեղեցիկ էր ան. ծովին մէջէն
ելաւ յանկարծ:

Սուրէն, որ անհանգիստ շարժումներ
կ'ընէր Շուշանիկին խօսքերուն վրայ, կա-
մաց մը ծիծառեցաւ:

Պապիկն անմիջապէս հասկցաւ եւ սկը-
սաւ պատմել Վահագնի պատմութիւնը:

Վահագնը Տիգրան Ա. թագաւորին որ-
դին է: Ան ա'յնքան քաջ էր եւ ա'յնքան զօ-
րաւոր, որ վիշապներուն դէմ կորե կը մղէր
եւ յաղթական դուրս կուգար: Ան ո'չ միայն
քաջ էր, այլ նաև գեղեցիկ

Հայերը եւ նոյնիսկ վրացիները զայն
պաշտեցին իր քաջագործութիւններուն եւ
գեղեցկութեան համար: Հայ երգիչները ոի-
րուն երգեր հիւսեցին անոր համար: Երէկ
իրիկուան կարգացած բանաստեղծութիւնն
այդ երգերէն մին է, ամենէն սիրունը, որ
մինչեւ մեր օրերը հասած է բերնէ բերան
արտասանուելով: Միւս երգերը կորսուած
են դժբախտաբար:

Վահագնը կոխուներ մղեց նաեւ Մարաց
թագաւորին եւ իշխաններուն դէմ եւ բոլո-
րին ալ յաղթեց:

Վահագնի անունն այնքան բարձրացաւ
հայերուն մէջ, որ կարծեցին թէ ան Աստու-
ծոյ զաւակ էր, եւ ոչ թէ՝ մարդու: Այս
պատճառով՝ անոնք տաճարներ շինեցին
Վահագնին համար եւ զայն պաշտեցին իբ-
րեւ քաջութեան Աստուած:

Այն ատեն հայերը կոտապաշտ էին, զա-
ւակներս, ինչպէս միւս բոլոր ազգերը: Տա-
կաւին Քրիստոս աշխարհ եկած չէր, եւ հե-
տեւարար Քրիստոնէութիւնը գոյութիւն
չունէր:

Հայերն ալ միւս ժողովուրդներուն պէս
կուռքեր կը շինէին եւ կը պաշտէին: Քաջու-
թեան համար առանձին կուռք ունէին, գե-
ղեցկութեան համար առանձին կուռք, բա-
րութեան համար առանձին կուռք, եւ այս-
պէս:

Աստղիկը գեղեցկութեան Աստուածու-
չին էր: Ան շատ գեղեցիկ էր, եւ սիրուն:
Հայ աղջիկներուն գեղեցկութիւն կը բաշ-
խէր, եթէ անոնք բարի ըլլային, եւ իր
կուռքին առջեւ աղօթէին:

Շուշանիկ կարմրեցաւ եւ անհանգիստ
շարժումներ սկսաւ ընել անմեղօրէն ժպտե-
լով:

— Հապա մանչերո՞ւն . . . , հարցուց
Սուրէն անհամբեր:

— Մանչերուն քաջութիւն կուտար Վա-
հագնը, եթէ անոնք հոգ տանէին իրենց

մարմնին եւ իր կուռքին առջեւ ծնրադիր՝
աղօթ-ֆ ընէին:

Շուշանիկ եւ Սուրէն իրարու երես նա-
յեցան եւ ժպտեցան: Պապիկը շարունակեց.

Վահագնը Քաջութեան Աստուածն էր,
իսկ Աստղիկը՝ Գեղեցկութեան: Անոնք ի-
րարու նշանուած էին, որովհետեւ իրար
շատ կը սիրէին: Զէ՞՞ որ գեղեցիկը կը սիրէ
քաջը եւ փոխադարձարար:

— Պապիկ, ուրիշ աստուածներ ալ ու-
նէի՞նք այն ժամանակ, հարցուց Սուրէն
հետաքրքրութենէ մղուած:

— Այո՛. վաղը իրիկուն պիտի խօսիմ
անոնց մասին:

նէն եւ Աստղիկէն զատ ուրիշ ի՞նչ ասուածներ կը պաշտէին մեր պապերը հին դարերուն:

Արամագդ. — Մեր նախնիքները բոլոր աստուածներուն գլխաւորը կը նկատէին Արամազդը, որ Հայրն էր միւս բոլոր աստուածներուն: Ան կը բնակէր բարձր լեռներու կատարը եւ կամ ամպերուն մէջ, եւ կը կառավարէր միւս աստուածներն ու մարդիկը: Անոր Հրամաններն ու օրէնքները շատ բարձր էին իր բնակարանին պէս: Եթէ մարդիկ եւ միւս աստուածները մտիկ չընէին անոր, կը պատժուէին անմիջապէս:

Ան տէր էր բոլոր առաքինութիւններուն, բայց զանոնք բաշխեր էր իր զաւակներուն միջեւ:

Անահիտ. — Արամազդի աղջիկն էր Անահիտ: Հայկական ընտանիքի բոլոր առաքինութիւններուն տիպար մարմնացումն էր: Անահիտ շատ սիրուած եւ պաշտուած է Հայերուն կողմէն, որովհետեւ զայն կը նըկատէին Հայ ազգին փառքը, Հայ ընտանիքին Հիմնաքարը, տնաշէն տատիկին արտերը արգասաւորող եւ ամէն տեսակ բարիքներ բաշխող: Ան մայր էր իմաստութեան եւ զգաստութեան, աղքիւր՝ ընտանեկան մաքուր կեանքի եւ մարդկային երջանկութեան:

Անահիտի գլխաւոր տաճարը հաստառուած էր Երիզայի մէջ: Անահիտի անունին շինուած էին տաճարներ նաեւ Աշտիշատի եւ ուրիշ քաղաքներու մէջ:

ԳԼՈՒԽ ԺԲ.

ՀԻՆ ՀԱՅԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԸ

— Պապիկ, ըստ Շուշանիկ, այս առաւոտ պատարագի ժամանակ Տէր-պապան շատ սուրբերու անուն յիշեց: Լաւ մտիկ ըրի, բայց Վահագնին եւ Աստղիկին անունը չլսեցի:

— Զաւակս, պատասխանեց պապիկը, հիմա, մենիք բրիստոնեայ ենի: Հին ատեն, բրիստոնէութենէն առաջ, մեր պապերը կը պաշտէին առաքինութիւնները — քաջուրին, բարութիւն, համեստութիւն, գեղեցկութիւն եւն. Անոնիք բոլոր առաքինութիւններուն համար տաճարներ շիներ էին, եւ ամէն օր հոն կ'երբային ու աղօք-ֆ կ'ընէին աստուածներուն:

Երբ հայերը Քրիստոնեայ դարձան, կործանեցին այդ բոլոր գեղեցիկ եւ մաքուր տաճարները եւ մոռցան իրենց աստուածներուն անունները: Քրիստոսի եկեղեցին կ'արգիկ, որ այն մեր աստուածները յիշատակուին մեր այսօրուան եկեղեցիկն մէջ: Անոնց փոխարէն կը յիշատակուին զանազան սուրբերու անուններ:

Սուրէն եւ Շուշանիկ լուռ կերպով նայեցան պապիկին աշքերուն մէջ:

— Հիմա, պատմեմ ձեզի քէ Վահագ-

Հայերը կը հաւատային որ Անահիտ ոսկեղին մարմնով ծնած էր, եւ այդ նկատումով անոր տաճարները ոսկիով շինուած էին: Հայերուն մէջ, թէ՛ հին ժամանակներուն եւ թէ՛ այսօր ոսկի բառը կը նշանակէ մաքրութիւն եւ զտութիւն: Անահիտ մաքուր եւ զուտ առաքինութիւններու աստուածուհին կամ դիցոհին էր, ոսկեդին, պայծառ եւ անխառն: Ան ոսկեմայրն էր հայ ընտանիքին, ոսկեզօծ պահապանը հայ ընտանեկան աւանդութիւններուն եւ սրբութիւններուն:

Սուրէն եւ Շուշանիկ զմայլած եւ բերանաբաց՝ պապիկին շրբունքներէն կախուած էին: Պապիկը նկատելով այդ՝ աւելցուց.

— Ամէն հայ աղջիկ կամ կին պէտք է սիրէ Անահիտը, հոգ չէ թէ մեր այսօրուան եկեղեցին չ'ուգեր անոր անունը յիշել:

— Հայ աղջիկը պէտք է Անահիտի առափինութիւններէն դաս առնէ եւ հայկական մաքուր ընտանիքի աւանդութիւնները պահէ հարազատութեամբ: Անահիտ հայ ընտանիքի խորհրդանշանն է:

Գլուխ ՃԳ.

ՀԻՆ ՀԱՅԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԸ (Ճար.)

Վանատուր. — Վանատուր զուտ հայկական Աստուածն է: Անոր պաշտամունքի օրն է Ամանորը: Ան էր որ կը նորոգէր տարիները եւ շատ մը բերքերով կը ներկայանար հայ ժողովուրդին, ինչպէս Սանդա Քլոզը ամէն Քրիսմըսի նոր ընծաներ կը բերէ ամերիկացի փոքրիկներուն:

Վանատուրի գլխաւոր մեհեանը հաստատուած էր Բագրեւանդ գաւառին Բագաւան գիւղին մէջ: Այդ տեղին հիմակուան անունը Ալաշկերտ է, Խնուսի նահանգին մէջ:

Ամանորին՝ ամբողջ հայ ժողովուրդը, թագաւոր եւ գիւղացի, իշխաններ եւ արհեստաւորներ, իշխանուհիներ եւ կիններ, նախարարներ եւ քրմապետներ, ծեր ու երիտասարդ, վերջապէս ամէն հայ հագուած, զարդարուած, ուրախ եւ զուարթ ընծաններով ուխտի կ'երթային, մինչեւ որ Քրիստոնէութիւնը եկաւ եւ վերջ տուաւ այդ սովորութեան, որ թէեւ կրօնական էր, բայց, ազգային նշանակութիւն ունէր:

Հին հայերուն ամանորը կը տօնուէր նաւասարդ (նաւանոր, ապրդ-ատրի) ամսուն՝ որ կը համապատասխանէ հիմակուան օգոստոսին: Քրիստոնէութիւնն էր որ փո-

իմեց մեր նոր տալուան ամիսը, ինչպէս բոլոր ազգերունը։ Հիմա, ցուրտին ու փուքին հետ կը տօնենք նոր տարին, բայց, հին ատեն՝ կանաչութեան եւ ծաղիկներուն հետ, առատ բերքերու ժամանակ։

Զաւակներս, երեւակայեցէ՛ք թէ կեանքն ի՞նչ ազուոր էր այն օրերուն։

Այդ օրը նաեւ հայերը կը տօնէին Վարդավառը, ծաղիկներու տօնը։

Հայաստանի մէջ, Քրիստոսի Այլակերպութեան տօնին օրը, զոր Գրիգոր Լուսաւորիչ նշանակեց Վարդավառին տեղը, գեղեցիկ եւ անմեղ կատակ մը կ'ընէ ժողովուրդը։ Դուք չէք գիտեր զաւակներս, բայց, անոնք որ Հայաստանի մէջ մեծցեր են լաւ գիտեն։ Այդ օրը ամէն ոք ջուր կը նաեւէ տեսած մարդուն վրայ։ Մարդիկ չեն բարկանար այդ օրը, որովհետեւ ազգային սովորութիւն զարձեր է այդ։ Հին ատեն, Վարդավառի տօնին, Արածանի գետին շուրջը հաւաքուած հայ ժողովուրդին վրայ Քրմապետը ջուր կը սրսկէր։ Այդ կրօնական սովորութիւնն է որ մնացեր է մինչեւ մեր օրերը։ Քրիստոնէութիւնը փոխեր է հին տօնը եւ անոր տեղ դրեր է քրիստոնէական տօն մէջ բայց, ժողովուրդը պահեր է այդ հին սովորութիւնը, որ հիմա թէեւ իբրեւ կատակ տեղի կ'ունենայ, բայց, հին ատեն կրօնական նշանակութիւն ունէր։

ԳԼՈՒԽ ՃԴ.

ՀԻՆ ՀԱՅԵՐՈՒ ԱՍՏՈՒՄԾՆԵՐԸ (Շար.)

— Ա՛հ, այսօր երեք հոգի է՛, ըստ պապիկ ներս մտնելով սենեակէն, երբ տեսաւ որ Սիրականեանի աղջիկը՝ Նուարդ, Շուշանիկի ընկերակից, նատած է Սուրէնին եւ Շուշանիկին մէշտեղը։ Պապիկին առջեւ անոնք ոտքի ելան եւ նատեցան այն ատեն միայն, երբ պապիկ նատեցաւ իր սովորական տեղը։

— Պապիկ, ըստ Շուշանիկ, այս առաւտու դպրոց երբ-ալու ժամանակ երէկուան պատմութիւնը Նուարդին պատմեցի։ Անշատ փափաքեցաւ ներկայ ըլլալ հոս, այս իրիկուն։

— Շատ ուրախ եմ, վրայ բերաւ պապիկ անմիջապէս։

Նուարդ աղուոր ժպիտով մը շնորհակալուք-իւն յայտնեց բոլորին։

Ու պապիկ սկսաւ պատմել։

Տիր. — Տիր կամ Տիւր աստուածին պաշտօնն էր մարդոց բարի եւ չար գործերն արձանագրել կեանքի գրքին մէջ, որպէսզի անոնց չար կամ բարի ըլլալը չմոռցուէր։ Տիր պատգամներ, իմաստուն խորհուրդներ եւ խրատներ կուտար մարդոց։ Տիր կը պաշտըէր իբրեւ աստուած մը, որ այս աշխար-

Հի վրայ երջանկութիւն եւ յաջողութիւն կը շնորհէր մարդոց :

Տիրի պաշտօնն էր նաեւ մարդոց մեռնելէն վերջ Արամազդին առջեւ ենել իբրեւ վկայ մեռնողներուն, կեանքի գիրքը միշտ ձեռքը: Երբ աստուածներու գլխաւորը մեռները կը դատէք՝ Տիր կը կարդար կեանքի գրքին մեռելներուն բարի կամ չար գործերուն արձանագրութիւնը: «Ճակատիս գիրը» ասացուածքն ասկէ մնացած է:

Միհր.— Միհրը Արամազդի զաւակն էր, որ միջնորդի, հաշտարարի գեր կը կատարէր, երբ հայր մը եւ իր զաւակը կը գժտուէին, այսինքն իրարմէ կը վշտանային: Մարդիկ երդումը Միհրի անունով կ'ընէին. հետեւաբար, երբ կարեւոր գործի մը համար մարդիկ երդում կ'ընէին, կ'երեւակայէին որ Միհրը ներկայ էր երդումի արարողութեան: Եթէ մէկը երդումը չի յարգէր, եւ իր տուած խոստումը դրժէր, Միհրը շատ կը բարկանար եւ կը պատժէր երդ-մնազանցը:

Մարդիկ շատ կը վախնային Միհրէն: Ո՛չ միայն կենդանիներ, այլ նաեւ մարդկային էակներ զոհ կ'ընէին անոր բարկութիւնը ողոքելու համար: Օրերով հանդէսներ կը կատարէին, որոնք կը կոչուէին Միհրական տօներ կամ հանդէսներ: Այդ օրերուն մարդիկ իրարու ծաղիկներ եւ պտուղներ կը նուիրէին:

Միհր պարսկերէն կրակ կը նշանակէ: Հայաստանի մէջ Տեառընդառաջի Տօնին օ-

րը մելիտ-խարոյիներ վառելու սովորութիւնը Միհր աստուածին տօնէն մնացած է մինչեւ մեր օրը:

Հայերէն Միհրան անունը Միհրէն շինուած է: Կային նաեւ Նանի եւ Բարշամ գիրցուհիները, որոնք ասորական ծագում ունին, եւ որոնց մասին շատ բան դրուած է:

— Գիտէ՞, զաւակներս, մինչեւ այսօր հայերուս մէջ խօսք մը կայ, տեսակ մը անէծք, զոր բարկութեան ժամանակ կ'արտաքերենք:

Պղտիկներն իրարու երես նայեցան եւ լուցցին:

— Ա՛հ, չէ՞ գիտեր, յարեց պապիկը անուշ ժպիտով մը: Այդ՝ «զբողը տանի» կամ «կրողը տանի» ասացուածքն է, զոր կը գործածինք մէկու մը դէմ, որ մեզ բարկացուցած է եւ կամ վշտացուցած:

Տիրի տաճարը զետեղուած էր Վաղարշապատի մէջ, ուր քուրմերը «գրող» աստուածին, Տիրին խորհուրդը կը հարցնէին շատ մը խորհրդներու շուրջ:

Մեր նախնիքներուն կրօնքին մէջ կային նաեւ բարի եւ չար ողիներ, որոնք գլխաւորաբար պարսկական կրօնքէն մտած էին Հայաստան:

Այդ ողիներն էին.— 1) Դրուժք, որ ստութիւն, խարէութիւն կը նշանակէ: Թերեւս ատկէ եկած է հայերէն դրուժան բառը, որ զաւածան եւ խարող կը նշանակէ: 2) Այս որ գեւ կը նշանակէ: Հայերէն այսահար բառն ատկէ շինուած է, որ կը նը-

շանակէ դեւէ զարնուած: 3) Ճիւաղf, 4) Ալf, 5) Շիտարf, 6) Խուժf. թերեւս հայերէն խուժդուծ բառը ասկէ չինուած է: Կային նաեւ պարիf, անտառներու ոգիներ, եւ Քաջf՝ լեռներու եւ ծործորներու ոգիներ, որոնք չարագործ էակները կը բռնէին եւ անդունդը կը նետէին: Խոկ հրեշտակը, պահապան ոգին էր, որ քաջերուն եւ դեւերուն դէմ կը պաշտպանէր բարի մարդիկը:

Մեր հին կրօնքին մէջ կան նաեւ Վիշապագունf, վիշապներու սերունդը, որոնք Մասիսի կատարներուն վրայ կը բնակէին:

— Ըսեմ նաեւ որ մեր նախնիքները պաշտեր են Արեւն ու Լուսինը, որովհետեւ Արեւը մայրն է ամէն բարիfի եւ բերփի, իսկ Լուսինը շատ խորհրդաւոր գեղեցկութիւն մը ունեցած է անոնց համար:

— Այս իրիկուն շատ երկար պատմեցի: Արդէն ուշ է. ժամը ինն ու կեսի կը մօսենայ. վերջացնենի: Նուարդը պէտք է տասնէն առաջ տունն ըլլայ: Ու պապիկը ոստի ելաւ. անոր հետեւեցան երեք փոքրիկները: Նուարդ գիշեր բարի մաղթեց բոլորին, եւ իր շնորհակալութիւնը յայտնելով՝ մեկնեցաւ:

ԳԼՈՒԽ ՃԵ.

ՎԱՀԻ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԵՒ ՄԵԾՆ ԱՂԵՔՍԱՆԴՐ

Վահագնի մասին խօսեցայ եւ պատմութեան թելը կորսնցուցի պահ մը, որովհետեւ պէտք էր հին հայերու կրօնիքին եւ ասուածներուն մասին տեղեկութիւններ տալ ձեզի: Տեսա՞f թէ ի՞նչ գեղեցիկ էր հին Հայաստանը եւ ինչ աղուոր՝ հայկական հին սովորութիւնները:

Հիմա անցնինf դարձեալ պատմութեան:

Վահագնէն վերջ շարք մը հայ թագաւորներ բազմեր են Հայաստանի թագաւորական գահին վրայ, բայց, անոնք կարեւոր գործեր կատարած չեն: Միայն ըսեմ որ Հայկակեան հարստութեան վերջին թագաւորն եղած է Վահէ, որ վերջին անգամ քաջդիմագրութիւն մը փորձեր է Մեծն Աղեքսանդրի դէմ, որ կ'ուզէր Հայաստանն աւ նուաճել ինչպէս միւս երկիրները, Ասիոյ մէջ:

— Մեծն Աղեքսանդրը..., բացազանչեց յանկարծ Սուրէն քունդ ելած. ես... գիտեմ, Մեծն Աղեքսանդրի պատմութիւնը գիտեմ:

— Այս', զաւակս: Մեծն Աղեքսանդր տակաւին երիտասարդ՝ մեծ բանակներով նամբայ կ'ելնէ դեպի Ասիա ամբողջ աշխարհի տիրելու համար: Հայկազեան հարատութեան վերջին թագաւորը վահէ քաջարար դիմագրեց անոր, բայց, վերջապէս պարտըւեցաւ, եւ Հայաստան 150 տարի գերի մնաց մակեդոնացիներուն իշխանութեան տակ:

Մեծն Աղեքսանդր Հայաստանի տիրեց Քրիստոսէ 330 տարի առաջ:

Գլուխ ՃԶ.

**ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՍԵԼԵՒԿԵԱՆՆԵՐԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ**

(328 Ք. Ա. — 150 Ք. Ա.)

Մեծն Աղեքսանդր Հայաստանի հարաւարեւմտեան մասին վրայ կառավարիչ նշանակեց Միհրան անունով պարսիկ իշխան մը: Երբ Մեծն Աղեքսանդր մեռաւ, իր զօրավարները իրենց միջեւ բաժնեցին գրաւուած երկիրները: Հայաստանի հարաւային եւ արեւմտեան մասերը բաժին ինկան երկույոյն զօրապեմներու: Բայց, պէտք է ըսել որ Հայաստանի հիւսիսային մասը կը կառավարուէր Հայ իշխաններով, որոնց մասին մեր պատմութիւնը որոշ բան մը չի գըրեր գժբախտաբար:

Շարք մը ներքին կոփւներէ եւ փոխնիփոխ տիրապետութենէ վերջ, երբ վերջապէս մակեդոնական երկիրները երկրորդ անգամ բաժնուածի ենթարկուեցան, Հայաստան ուրիշ երկիրներու հետ ինկաւ Սելեւկեան իշխանութեան տակ Քրիստոսէ 301 տարի առաջ:

Սելեւկեաններու իշխանութեան օրով Հայաստան կը կառավարուէր Հայ իշխաններով, որոնք ենթակայ էին Սելեւկեաններուն եւ հարկ կը վճարէին անոնց: Հայ իշ-

խանճերէն մին՝ Արտաւազդ որ իշխանութեան գլուխը մնաց 247 թուէն մինչեւ 197 թուականը՝ Քրիստոսէ առաջ, պատեհութեամբ մը տիրեց Արքատականի ու շրջակայ Երկիրներուն եւ վերջապէս յաջողեցաւ Սելեւկեան իշխանութենէն գլուխը ազատել եւ այլեւս հարկերու վճարումը դադրեցնել, բայց, յետոյ նեղը մնալով՝ պարտաւորուեցաւ մեծամեծ ընծաներ խոստանալ այդ առենուան սելեւկեացի իշխանին:

Յետոյ սելեւկեանները պատերազմի րունուեցան հռոմէացիներուն հետ: Հայերը ժամանակը յարմար նկատեցին, եւ ապրուտամբելով սելեւկեան իշխանութեան դէմ, անկախութիւն հռչակեցին. հռոմէացիներն ալ սելեւկեաններուն հակառակ՝ բարոյապէս օդնեցին հայերուն:

Արտաշէս Ա. այդ առենուան ամենէն լաւ իշխանն էր, որ կ'իշխէր Մեծ Հայոց վըրայ, իսկ Փոքր Հայոց կամ Ծոփաց նահանգին վրայ՝ Զարեհ իշխանը: Արտաշէս իշխեց Քրիստոսէ առաջ 190 թուէն մինչեւ 161 թուականը: Ան շատ քաջ էր, խելացի եւ կրթուած: Թէ՛ խելացի զինուոր էր եւ թէ գիտակից իշխան:

Այս ատեն էր որ հռոմէացիներէն պարտըւած եւ սելեւկեացի թագաւոր Անտիքոսի պալատին մէջ ապաստան գտած Աննիբալը, Քաղկեդոնի իշխանն ու զօրապետը, — փախաւ եւ մեր Արտաշէսին պալատը ապաստանեցաւ: Արտաշէս մեծ պատիւներով ընդունեց զայն:

Յետոյ, երբ Արտաշէս հռոմէացիներուն դաշնակցեցաւ, Աննիբալ վախցաւ եւ հեռացաւ Արտաշէսի պալատէն:

Արտաշէս իշխեց 30 տարի եւ մեռաւ խաղաղութեան մէջ, իր զահը թողելով իր զաւկին՝ Արտաւազդ իշխանին, որ անարժան էր եւ անյարմար իշխան մը դառնալու եւ ժողովուրդ կառավարելու: Հայերու կեանքն Արտաւազդի օրով՝ դարձաւ անորոշ եւ անտանելի. ամէն ոք ձանձրացեր էր Արտաւազդի իշխանութենէն: Վերջապէս հայ մեծամեծները ժողով կազմեցին եւ որոշեցին դիմում կատարել Պարթեւներուն, աննշան ցեղ մը, որ զային եւ Հայոց երկրին տիրութիւն ընէին:

Այս վճռական եւ պատմական քայլն առնուեցաւ 150 թուականին, Քրիստոսէ առաջ:

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՐԱՇՐՋԱՆ —
ԱՐՇԱԿՈՒՆԵՍՑ ՀԱՐՍՈՒԹԻՒՆ

(150 Քր. Առաջ — 300 Քր. Ետք)

ԳԼՈՒԽ ՃԵ.

ՊԱՐԹԵՒՆԵՐԸ ԵՒ ԱՐՇԱԿՈՒՆԵՆԵՐԸ

Եթք Սուրէն եւ Շուշանիկ տեղաւորուեցան իրենց պապիկին մօտ, այս վերջինը կը կարդար հայերէն թերք մը: Պահ մը յետոյ, աչքերը վեր առաւ թերքէն եւ սրբելով իր յոգնած աչքերը մեկ կողմ դրաւ զայն եւ երկար մը հառաչեց: Սուրէն եւ Շուշանիկ լուռ կերպով նայեցան պապիկին եւ տրտմեցան:

Պահիկ մը յետոյ, պապիկ սկսաւ խօսիլ այսպէս: — Զաւա՛կներս, այս իրիկուն պիտի պատմեմ ձեզի Արշակունեաց թագաւորուեան սկզբնաւորուեան մասին: Յաւալի է որ հայ իշխան մը, Արտաւագդ չկըրցաւ կառավարել իր ժողովուրդը: Այս մասին խօսեցայ ձեզի երէկ իրիկուն: Ժողովուրդը պարտաւորուեցաւ դիմել դրացի ազգի մը, հրամիրելով զայն, որ գար Հայաստան եւ կառավարէր զայն:

Ի՞նչ կը կոչուէր այդ դրացի երկիրը: — Պարթեւաստան: Պարթեւներու ծաղումն ալ

շատ որոշ չէ մերինին պէս: Օտար պատմիչները կ'ըսեն որ բարբարոս նախահայրեր ունեցեր են անոնք, եւ երկար ատեն շատ աննըշան եւ անծանօթ ժողովուրդ մը համարուեր են:

Պարթեւները փոխնիփոխ հպատակ եղեր են Ասորեստամի, Մարաց, Պարսիկներուն, Մակեդոնացի Աղեքսանդրին եւ վերջապէս Սելեւկեան իշխանութեան:

Պարթեւներու երկիրը Սելեւկեան իշխանութեան օրով շատ խեղճ եւ աննշան նահանգ մըն էր միայն: Պարթեւները թափառական կեանք մը կը վարէին. ձին կը նըստէին եւ աղեղ բանեցնելու մէջ շատ ճարպիկ էին:

Քրիստոսէ 225 տարի առաջ, անոնք ձանձրացան Սելեւկեան իշխանութենէն, ըմբուստացան եւ գուրս քշեցին իրենց օտար տէրերը: Յետոյ, այս ըմբուստութիւնը զըսպլուցաւ, բայց, Պարթեւներու մէջ ազատութեան ոգին արթնցեր էր այլեւս, եւ հանգիստ չէր ձգեր զանոնք: Այս ոգին կ'ըսէր անոնց: — կամ ազատութիւն կամ ոչընչացում. երկուքէն մէկը: Պարթեւները նորէն գլուխ վերցուցին, այս անզամ շատ ճարտար եւ յանգուգն պարագլուխի մը առաջնորդութեամբ: Այս մարդուն անունն էր Արշակ, որ յետոյ նկատուեցաւ հիմնադիրը Պարթեւաց իշխանութեան:

Բայց, պէտք է գիտնաք, որ Պարթեւներու գործը չվերջացաւ այդ չափով: Ընդհակառակը Արշակի յաջորդները ամբողջ

Կէս դար պայքարեցան իրենց ձեռք բերած ազատութեան համար, որովհետեւ իրենց նախկին տէրերը կը փորձէին խլել այդ ազատութիւնը եւ գերի դարձնել զանոնք:

Վերջապէս Պարթեւներու թագաւոր Արշակ Զ., որ մեծ կը կոչուէր, սկսաւ ընդարձակել իր իշխանութեան սահմանները:

Արշակ Զ. բարեսէր եւ գթառատ թագաւոր մը եղաւ: Իր հաղատակներուն հետ ժարդասիրութեամբ եւ ներողամտութեամբ կը վարուէր, բայց, թշնամիներուն դէմ կը կոռուէր անվեհեր կերպով:

Ահա, այս ատեններն էր, Պարթեւներու յաջողութեան եւ մեծութեան օրերուն, երբ Հայերը ձանձրացած եւ ճարահատ իրենց վիճակն՝ դիմում ըրին Արշակ Զ.-ին եւ մտան անոր պաշտպանութեան տակ, որովհետեւ իրենց իշխանն անընդունակ էր կառավարելու Հայաստանը:

Քրիստոսէ առաջ 149 թուին Պարթեւներու թագաւորը Արշակ Զ. նկատի առաւ Հայերուն յօժարակամ դիմումը եւ Հայաստան դրկեց իր եղբայրը Վաղարշակ, որ հիմը դրաւ Հայկական պետութեան Արշակունեաց թագաւորութեան:

Վաղարշակ խաղաղութեամբ մտաւ Հայաստան, բայց, յետոյ արիւնհեղութիւններն սկսան: Փոքր Ասիոյ ժողովուրդները, որոնք հաւատարիմ էին մակեղոնական իշխանութեան, յարձակեցան Հայաստանի վրայ: Վաղարշակ անցաւ Հայկ. բանակին

կլուխը եւ յառաջացաւ թշնամիներուն վըրավ:

Թշնամին կոտորելով եւ աւերելով կը յառաջանար: Հայ իշխանները յարձակեցան իրենց գորքերով եւ սպաննեցին թշնամի բանակին հրամանատարը:

Այս յաղթանակը ազատեց Հայաստանը նոր վասանգէ մը: Անկէ վերջ սկսաւ երկրին կազմակերպումը Վաղարշակի վարչութեան տակ:

Այդ կարգերն ու կանոնները շատ իմաստուն կերպով հաստատուեցան, եւ կարելի դարձուցին Արշակունեաց իշխանութեան մեծութիւնը:

Արշակ Հայաստանի թագը դրաւ իր եղբօրը գլուխը եւ անկախ ու ազատ ըլլալու իրաւունքը տուաւ անոր:

Պապիկը լոեց եւ իր ակնարկները յառեց անորոշ կէտի մը: Կը թուէր որ յուզուած էր եւ մտատանի: Կը ցաւէր հայ իշխանի մը ապիկարութեան վրայ. իշխան մը, որ ձանձրացուցած ըլլալով իր ժողովուրդը, զանոնիք մղեր էր դէպի օտարները, անոնց հովանաւորութիւնը խնդրելու:

Յետոյ, յանկարծ դարձաւ Սուրէնին եւ հարցուց.— Ո՞վ էր այդ իշխանը: Սուրէն պատասխանեց:— Արտաւագդ:

— Որո՞ւ զաւակն էր, Շուշանիկ, աւելցուց պապիկը:— Արտաշէսի, պատասխանեց անմիջապէս:

Ճիշդ այս պահուն՝ բաղաքին ժամացոյցը սկսաւ զարնել ինն անգամ:

նոր Արշակունի թագաւորութեան մը եւ
ինքզինք անուանեց Արշակ Ա. :

Հայ-Պարթեւական տէրութիւնը ան-
կախ էր բուն Պարթեւական թագաւորութե-
նէն։ Միայն հայկ թագաւորութիւնը դրամ
կտրելու իրաւունքը Պարթեւաց տէրութեան
թողուց, որպէսզի երկու տէրութիւններուն
միջեւ բարեկամական կապը զօրաւոր ըլլայ,
և այդ՝ երկուքին օդտին համար։

ԳԼՈՒԽ ԺՀ.

Պարթեւներու թագաւորին բուն նպա-
տակն էր իր թագաւորութեան և Սելեւ-
կեաններու տէրութեան միջեւ զօրաւոր
պատուար մը քաշել, որպէսզի այս վերջինը
տկարանար եւ չկրնար վնասել Պարթեւնե-
րու իշխանութեան։ Անոր միտքն էր Հայաս-
տան գարձնել երկրորդ Պարթեւական իշ-
խանութիւն մը հարուածելու համար Սելեւ-
կեան թագաւորութիւնը։ Եւ յաջողեցաւ։
Մեծ եւ Փոքր Հայաստանին միացուց ուրիշ
հողամասեր, Ասորեստանի, Միջագետքի եւ
Ատրպատականի մասերը, հարաւային եւ ա-
րեւելեան կողմէն, իսկ արեւմուտքէն՝ Կա-
պագովկիան, նաև հիւսիսէն՝ Սեւ եւ Կաս-
պից ծովերու միջեւ գտնուած երկիրները,
մինչեւ կովկասեան սահմանները։

Երբ պապիկ տեսաւ որ Սուրէն եւ Շու-
շանիկ շուարած՝ իրեն կը նայէին, գրադա-
րանէն հանեց Հայաստանի փոքրիկ քարտէ-
սը եւ ցոյց տուաւ հո՛ն այդ հողամասերը։

Այս կերպով Հայաստանի ազդեցութիւ-
նը զօրացաւ։ Վրաստան ինկաւ Հայաստանի
ազդեցութեան տակ։ Յիսուն տարի յետոյ
Արշակունի իշխան մը Արշակ՝ հայ զինուոր-
ներու օգնութեամբ Վրաստանէն գուրս քը-
շեց Փառնաւազեան թագաւորութեան վեր-
ջին թագաւորը՝ Փառնաւազ եւ հիմը դրաւ

Գլուխ ԺԹ.

Վաղարշակի թագաւորանիստ քաղաքն էր Մծբին։ Անիկա ընտրեց այս քաղաքը, որովհետեւ կ'ուզէր իր եղբօր Արշակ Զ.-ի մօտն ըլլալ։

Վաղարշակ շատ իմաստուն թագաւոր մ'եղաւ։ Նախ ուզեց ձանչնալ այն ժողովուրդը, որուն թագաւորն եղած էր։ Հետեւաբար, ուզեց ստուգել Հայոց ծագումը, ձանչնալ անոնց նախնիքը, եւ բոլոր Հայ նախարարները, որոնք սերունդէ սերունդ կ'իշխէին Հայաստանի այս կամ այն մասերուն վրայ։

Վաղարշակ շատ լաւ տեղեկութիւն չի տար մեր մասին, զաւակներս։ Իր եղբօրը զրած նամակին մէջ այսպէս կը նկարազրէ հայերու վիճակը. «Հոս, ո՛չ կարգ կայ ոչ կանոն եւ ո՛չ ալ մեհենական պաշտամունի։ Ո՛չ երկրին գլխաւորներուն առաջինը յայտնի է եւ ո՛չ ալ վերջինը։ Օրինաւոր բան չկայ ին'ս, այլ ամէն ինչ խառնիխուն եւ վայրենական»։

Վաղարշակ միջոց չունէր մեր երկրին մէջ Հայոց մասին ստուգութիւն կատարելու, որովհետեւ երկրին մէջ տեղեկութիւն չկար այդ մասին, ուստի Մար-Արքասս Կա-

տինա, ասորի մտաւորական մը, Նինուէ զրկեց, այն տեղի հին դիւանատան մէջ Հայոց մասին փնտուտուքներ կատարելու համար։ Այս գործին առթիւ իր եղբօր գրած նամակին մէջ է, որ Վաղարշակ կը դանդատէր հայերու ներքին վիճակին մասին։

Մար-Արքասս Նինուէի դիւանատան մէջ փնտուտուք կատարեց եւ վերջապէս գտաւ հին ձեռագիր մը, որ հին ազգերու պատմութիւնն էր։ Մովսէս Խորենացիի Հաղորդած այս աւանդութեան համաձայն՝ Մար-Արքասս այդ ձեռագրին մէջ գտաւ Հայոց ազգին պատմութիւնը, իր ծագումէն մինչեւ Հայկազեան թագաւորութեան վերջին թագաւորը՝ Վահէ։

Վաղարշակ Մծբինի գանձատան մէջ դրաւ այս ձեռագիրը եւ անոր գլխաւոր մասերը փորագրել տուաւ արձաններու վրայ, որ ամէն հայ կարգայ եւ տեղեկանայ իր ազգին պատմութեան տեղեակ են։

Ժողովուրդ մը իր երկիրը աւելի կը սիրէ, երբ զայն լաւ կը նաևնայ։ Անհատները աւելի կը սիրեն իրենց ազգը, երբ անոր պատմութեան տեղեակ են։

Կը տեսնէ՞ զաւակներս, ի՞նչպէս օտարազգի իշխան մը խելացի բաղաժականութեան հետեւցաւ եւ հայ ժողովուրդի մեծութեան համար աշխատեցաւ։ Հայ ժողովուրդը կը մեծնայ միշտ, եթէ իմաստուն կառավարողներ ունենայ։

ԳԼՈՒԽ Ի.

ՆԵՐՔԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ —

ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒԻ ԲԱՇԽՈՒՄ

Ասկէ վերջ, Վաղարշակ սկսաւ կարգի դնել իր թագաւորութեան ներքին կարգը, միշտ աչքի տոջեւ ունենալով հայկական հին սովորութիւնները:

Առաջին անգամ, Վաղարշակ նկատեց, որ մեծ չարիքներ յառաջ կուգային զանազան իշխաններու եւ նախարարներու անջատ տիրապետութենէն: Անոնք իշխելով հայ ժողովուրդի գանազան մասերուն վրայ, ինքնագլուխ էին, գլուխ չեին ճանչնար. ամէն մէկն իր իշխանութեան մէջ սահնձարձակ էր, եւ հարկ եղած ատենը գլխաւորի մը չէր հընազանդեր: Վաղարշակ ճարտարութիւն ցոյց տուաւ այս վատ կարգերը փոխելու գործին մէջ: Զանազան արքունական պաշտօններ հաստատեց եւ անոնց միջեւ բաժնեց, որպէսզի անոնք կապուած ըլլային կեղրոնին հետ եւ ինքնարերաբար ենթարկը էին թագաւորին՝ իրեւ անոր ստորագուստ իշխանները:

Բագարատ իշխանին տուաւ Արշակունի թագաւորներուն գլուխը թագ դնելու պաշ-

տօնը, որովհետեւ ան միշտ իր հետն եղած էր կոռուի եւ խաղաղութեան ժամանակ: Անոր յանձնեց նաեւ հեծելազօրքի սպարապետութիւնը: Այսպէս Բագարատի գերդաստանը, Բագրատունիք, կոչուեցան քագադիիր եւ ասպետ: Մուրացան նախարարութիւնը նշանակեց թագաւորին երկրորդը: Գնթունիներուն պաշտօն տուաւ թագաւորին սեղանին ըմպելիք պատրաստել: Ասիկա կը կոչուէր տակառապետ, այսինքն, գինիի մթերքին վերհսկիչը: Գարեղենիները նշանակեց արքունի մատակարար, այսինքն, պալատին ծախսերուն հաշուապահը: Արեղենիները նշանակուեցան սպասարար, Վարաժնունիները՝ որսերու վերակացու, Արձրունիները՝ գրօշակիր: Առանձին պաշտօններ բաշխեց նաեւ պալատին զինարաններուն, հաւնոցներուն եւ ամառանոցներուն վրայ:

Այս իշխաններն ու նախարարները, օտարացեղ էին: Անոնք գաղթեր էին Հայաստան եւ մեծ գիրքերու տիրացեր: Այդ շատ վատ ազգեցութիւն կ'ունենար երկրին ներքին վիճակին վրայ:

Վաղարշակ ամենէն վստահելի պաշտօնը յանձնեց հայ իշխանազուն գերգաստանի մը, Խորխոռունիներու: Այս գերդաստանը թագաւորին անձնական թիկնապահները կը հայթայթէր: Նաեւ պալատի գրան պաշտպանութիւնը յանձնեց չորս գունդերու, որոնք կը կազմուէին հայկազուն թագաւորներու ցեղէն: Գարձեալ իր պալատին կինե-

բու բաժնին հսկողութիւնն ու պահպանութիւնը յանձնեց ներքինիներու, որոնց գըլ-խաւորն էր իշխան մը հին հայկական ցեղէն։ Այս իշխանը կը կոչուէր հայ մարզպետ։ Մարզպետութիւնը կիներու պաշտպանութենէն աւելի բարձր պաշտօն մը կը պարունակէր իր մէջ։— Մարզպետը կը նը-կատուէր թագաւորին հայրը եւ պալատին հազարապետը։

Ուրիշ շատ պատուաւոր պաշտօն մըն ալ կար, որ կը կոչուէր քրմութիւն։ այս ալ յանձնուեցաւ վահագնի տոհմին վահունաց։

Վաղարշակ սուրբ եւ կրօնական քաղաքի վերածեց Արմաւիրը, որ Հայոց հին մայ-րաքաղաքն էր։ Ան այլեւս դարձաւ կրօնա-կան քաղաք եւ ո՛չ քաղաքական կեանքի կեդրոն։ Արմաւիրի մէջ մեհեաններ շինել տուաւ եւ Արեգակին ու Լուսնին նուիրուածարձաններ կանգնեցուց անոնց մէջ։ Հոն զետեղեց նաեւ իր նախնիքներուն արձանները։

Գլուխ ԻԱ.

ՕՐԻՆՔՆԵՐԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ

Վաղարշակ դրաւ նաեւ շարք մը օրէնք-ներ եւ կոչուեցաւ Վաղարշակ Օրէնոդիր։

Ան ուղեց կարգի գնել երկրին քաղաքա-կան եւ զինուորական կեանքը։ ուստի երկ-րին մէջ հաստատեց զինուորական կուսա-կալութիւններ, որոնց վրայ պարտք կը ծանրանար հսկելու երկրին սահմաններուն վրայ, եւ պաշտպանելու զանոնք թշնամինե-րու դէմ։ Այդ կուսակալները կը կոչուէին Բդեշլս։

Վաղարշակ հաստատեց նաեւ քաղաքա-կան օրէնքներ։ Ամէն քաղաքի եւ գիւղի մէջ դատարան հաստատեց արդարութիւնը գոր-ծագրելու եւ իրաւունքը պաշտպանելու համար։ Անձնապէս ցոյց տալու համար իր օ-րինասիրութիւնը եւ արդարասիրութիւնը իր պալատին մէջ երկու անձերու պաշտօն տուաւ, որ անոնցմէ մին թագաւորին յիշե-ցընէր իր գործած անիրաւութիւնները եւ անոր ցոյց տար արդարութեան եւ շիտակու-թեան ճամբան, իսկ միւսին պաշտօնն էր յի-շեցնել թագաւորին՝ յանցաւորը պատժելու պէտքը։

Վաղարշակ Արշակունեաց թագաւորութեան հիմերը ամրացուց թէ՛ ներսէն եւ թէ՛ դուրսէն: Մտածելով որ թագաւորին մեռնելու պահուն՝ կրնային վէճեր եւ կոփուներ ծագիլ զահին համար, յաջորդութեան իրաւունքն ալ օրէնքի տակ դրաւ: Վաղարշակ օրէնք դրաւ որ թագաւորը մեռնելէ վերջ, անոր յաջորդն ըլլար թագաւորին անդրանիկ որդին, իսկ միւս որդիները կը նկատուէին արքայազուն իշխաններ, որոնք պիտի ստանային ամսական եւ բնակութեան յարմար վայրեր:

Այդ օրէնքին համաձայն՝ իր քով պահեց միայն իր անդրանիկ որդին Արշակ եւ թոռը Արտաշէս, իսկ միւսները զրկեց Հաշտէնից գաւառը:

Վաղարշակ իբրեւ մեծ թագաւոր, չինարար, օրէնսդիր եւ ճարտար կառավարող՝ թագաւորեց 22 տարի եւ մեռաւ Մծրինի մէջ 127 թուականին՝ Քրիստոսէ առաջ:

Վաղարշակ մեծ թագաւոր մընէ, չէ՞ Սուրէն, հարցուց պապիկը, երբ նկատեց, որ բերանաբաց իր երեսին կը նայէր:

— Այո՛, պապիկ, շատ մեծ թագաւոր մը: — Եւ իմաստուն, պապիկ, աւելցուց Շուշանիկ:

Գլուհի իբ.

ՎԱՂԱՐՇԱԿԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ

ԱՐՇԱԿ Ա. (127-114 Ք. Առաջ)

Վաղարշակին յաջորդեց իր անդրանիկ որդին Արշակ Ա., որ իշխեց 127-114 Քրիստոսէ առաջ:

Արշակ խաղաղութեամբ կառավարեց եւ իր հօրը կարգերն ու օրէնքները աւելի ամրացուց Հայաստանի մէջ: Միայն մէկ պատերազմ մղեց Սեւ Ծովու մօտերը պոնտացիներու դէմ եւ յաղթական վերադարձաւ: Մեծ անուն եւ երկիւղ ձգեց իր թշնամիներուն վրայ, որոնք իր նիզակը պաշտեցին երկար ատեն: Այդ նիզակը խրուած էր Սեւ Ծովու եղերքը իբրեւ յաղթութեան նշան իր կողմէ շինուած կոթողի մը վրայ:

Հայաստանը, որ Վաղարշակին առաջ քառոս էր, ուր ո՛չ մեծ կար, ո՛չ պզտիկ, ուր ո՛չ կարգ կար, ո՛չ կանոն, ուր մեհեաններուն պաշտամունքը դադրեր էր եւ ամէն ինչ խառնակ եւ վայրենական, արդէն դարձեր էր չէն, կարգապահ տէրութիւն մը, զօրաւոր բանակներով եւ արդարադատ՝ օրէնքներով: Այսպիսի տէրութեան մը վրայ թըշնամիները չէին համարձակեր յարձակի: Եւ այսպիսի տէրութեան մը վրայ թըշնամիները չէին համարձակեր յարձակի:

Վուրդը Վաղարշակի եւ նոյնիսկ Արշակ Ա. ի
օրով:

ԱՐՏՈՇԵՒ Ա. (114-89 Ք. Ա. Առաջ)

Վաղարշակ աշխատեցաւ մեր երկիրը
բարեկարգել եւ ներքնապէս զօրացնել, ո-
րովհետեւ երբ երկիր մը ներքնապէս ուժեղ
չէ եւ բարեկարդ, չուտով զոհ կը դառնայ իր
թշնամիներուն: Անոր որդին Արշակ Ա. հե-
տեւեցաւ իր հօր օրինակին եւ ձգտեցաւ ա-
ւելի ամրացնել երկրին օրէնքները եւ իշխա-
նութեան հիմերը: Բայց, անոնց յաջորդնե-
րը շեղեցան իրենց պապերու գծած ուղիէն,
աչքերնին դարձուցին օտար երկրներու
վայ եւ աշխատեցան նուաճել զանոնք: Ինք-
զինք կոիներու տուող թագաւոր մը ժամա-
նակ չունենար երկրին ներքին կեանքին
հոդ տանելու, եւ թէեւ պատերազմներով եւ
նոր գրաւումներով ուշ աղբութիւն կը գրա-
ւէ, բայց, ատկէ չի կրնար օգտուիլ ժողո-
վուրդը ոեւէ կերպով: Պատերազմը բարիք
յառաջ կը բերէ, երբ կը մղուի ժողովուրդի
մը ազատութեան համար. օտարին հողը գը-
րաւելու համար մղուած պատերազմներէն
շահ չկայ, այլ միայն վնաս եւ ներքին ամէն
տեսակ քայքայում, որ կը տկարացնէ ազգը
եւ անոր դէմ կը հանէ շատ մը թշնամիներ:


ԱՐՄԱՆ Ա. չեղաւ Վաղարշակի կամ
Արշակի սէս թագաւոր մը: Ան նուիրուեցաւ

աշխարհակալութեան եւ գրաւումներու:
Հայաստան, տակաւին նոր կազմակերպ-
ուած երկիր, երկար գերութենէ մը յետոյ,
նոյնիսկ կարող չէր պահելու եւ պահպանե-
լու իր գրաւած հողամասերը. հետեւաբար,
ի՞նչ չահ այդ գրաւումներէն: Այդ ըսելէ
որ թագաւորը միայն իր փառքին համար կը
մղէր այդ պատերազմները, աշխարհակալի
անուն ձգելու համար միայն:

ԱՐՄԱՆ Ա. այդպիսի հպարտ եւ կըո-
ուասէր մէկն ըլալով՝ գահ բարձրանալուն
պէս սկսաւ կոռուի ծրագիրներ պատրաստել:
Նախ իր բանակը զօրացուց: Ունէր հսկայա-
կան թուով զինուորներ: Հին պատմիչները,
որոնք առհասարակ կոռուասէր թագաւորնե-
րը կը սիրէին եւ անոնց մասին երկար բարակ
կը գրէին, երբեմն չափազանցութիւններով,
կը պատմեն, որ Արտաշէսի բանակն այնքան
խոշոր էր, որ եթէ անոր զինուորները մէյ
մէկ քար նետէին, բարձր բլուր մը կը կաղ-
մըւէր այդ տեղ, եւ եթէ մէյ մէկ նետ արձա-
կէին իրենց աղեղներէն, Արեգակին լոյսը կը
խաւարէր:

ԱՐՄԱՆ Ա. նպատակն էր տիրել Յու-
նաստանի երկիրներուն, Փոքր Ասիոյ մէջ:
Այս նպատակին համար, դաշնակցեցաւ
Պոնտոսի (Տրապիզոնի շրջան) Միհրդատ Ե.
Եւպատորին հետ, եւ անոր կնութեան տը-
ւաւ իր աղջիկը Արտաշամայ: Սեւ Ծովու ե-
զերքը գտնուած երկիրներու կառավարու-
թիւնն ալ անոր յանձնեց:

ԱՐՄԱՆ Ա. նախ յարձակեցաւ իր



ԱՐՏԱՇԵՍ Ա.

ազգակից Արշականի կամ Միհրդատ Բ.-ի դէմ, որ այդ ատեն Պարթեւներու թագաւորն էր: Այդ կռուին մէջ յաջողութեամբ դուրս եկաւ, եւ առաջնութեան պատիւը խլեց Պարթեւներէն: Անկէ յետոյ այլեւս Հայաստան երկրորդական դիրքէ բարձրացաւ, եւ Արտաշէսն ալ կոչուեցաւ քագաւորներու քագաւոր: Հայկ թագաւորութիւնը ձեռք բերաւ նաեւ դրամ կտրելու իրաւունքը, որ ինչպէս պատմեցի ասկէ առաջ մինչեւ այդ ատեն Պարթեւներու կը պատկանէր:

Յետոյ, Արտաշէս Ա. Միհրդատի հետ քալեց Փոքր Ասիա եւ Միջերկրական ծովուն եզերքը գտնուած փոքր իշխանութիւններուն վրայ: Անկէ անցաւ յունական կղզիները, Միջերկրական Ծովու եզերքները բռնելով իր պատերազմական նաւերով: Հին յոյները սարսափեցան: Հոռմէացիները լսեցին Արտաշէսի յաջողութիւններուն լուրը, եւ փոխանակ պատերազմի ելնելու, ոսկիով կաշառեցին Արտաշէսի զօրավարները, որ դաւաճանեցին իցենց թագաւորին եւ սպաննեցին գայն օտար երկիրներու մէջ:

Արտաշէս Ա. տիրեց 25 տարի, եւ երբ վերջին շունչը կը քաշէր ըստաւ. «Աւա՛ղ փառացս անցաւորի», այսինքն, «աւա՛ղ անցողական փառքերու»:

Արտաշէս միայն վերջին պահուն հասկըցաւ որ փառքերը անցաւոր են: Իր տչքերը փակեց 89 թուին Քրիստոսէ առաջ:

ԳԼՈՒԽ իգ.

ՏԻԳՐԱՆ Բ. (89-36 ՔԱ. Առաջ)

ՀԱՅ ՄԵԾ ԶԻՆՈՒՈՐԱՊԵՏԱԿԱՆ
ԹԱԴԱՒՈՐԼ

Այս իրիկուն՝ ձեզի պիտի պատմեմ
Տիգրան Բ.ի մասին, Արտաշէս Ա.ի զաւակը, որ իր հօր պէս հպարտ էր, եւ փառասէր: Զաւակներս, օտարները մեզ, Տիգրան Բ.-ով կը ճանչնան, եւ հայ բոլոր թագաւորներուն մէջ միայն անոր անունը կը յիշատակուի իբրեւ աշխարհակալ՝ օտար զրբերու մէջ: Սուրեն, Շուշանիկ, եթէ ձեր վարժուիիին հարցնէք Տիգրան Բ.ի մասին, անքերեւս տեղեկութիւններ տայ ձեզի:

Տիգրան Բ.ի օրով Հայոց թագաւորութիւնն իր փառքին եւ մեծութեան գագաթնակէտին հասաւ իբրեւ զինուորապետութիւն: Տիգրան Բ. իր պատանեկութեան օրերէն՝ զինուորական կեանք անցուցեր էր, եւ զիտէր կոռւելու արուեստը:

Երբ Արտաշէս Ա.ի սպանման լուրն առաւ, անմիջապէս զինուոր հաւաքեց, եւ յարձակեցաւ յոյներուն վրայ, որոնք մտածէին Հայաստանի հողը: Տիգրան պարտութեան մատնեց զանոնք, եւ անոնց զալիք ըմբոստութեան առաջքն առնելու համար իր քեռայրին՝ Միհրդատի յանձնեց Կապաղովկիան (Կեսարիոյ շրջան) եւ բոլոր Փոքր Ասիոյ հողամասերը:



ՏԻԳՐԱՆ Բ.

Տիգրան Բ. Հաղիւ Հայաստան դարձեր
էր, երբ իմացաւ որ Պարթեւներու թագա-
ւորը իր վրայ կուգար, Արտաշէս Ա. էն կը-
րած անպատռութեան վրէժը իրմէն առնե-
լու: Կոխը տեղի ունեցաւ Երասխի եզերքը:
Պարթեւներու թագաւորը, Արշական, ին-
կաւ այս կոուին մէջ: Ամբողջ Ասիոյ գերիշ-
խանութիւնը մնաց Տիգրան Բ. ի:

Այս ատեն Ասորոց երկրին մէջ երկու եղ-
բայրներ՝ Եւսեբոս եւ Փիլիպպոս կոուի մէջ
էին, իրարու ձեռքէ իրելու համար երկրին
իշխանութիւնը: Ժողովուրդն արդէն ձանձ-
րացած՝ այդ եղբայրասպան ներքին կոխ-
ներէն, Տիգրան Բ. ի դիմեց, որ միջամտէ
ճիշդ այնպէս, ինչպէս Հայերը դիմեցին
Պարթեւներու թագաւոր Արշակ Զ. ի, ձանձ-
րացած ոյալով այն ատենուան հայ իշխա-
նին ապիկարութենէն: Տիգրան Բ. գնաց Ա-
սորոց երկիրը եւ առանց կոուի իր իշխանու-
թեան տակ առաւ զայն: Պէտք է բաեմ ոռ Ա-
սորոց երկիրը Սեւեւկեան իշխանութեան
տակ իր պանուէր առ ատեն, եւ հետեւարար
Հարուածո Սեւեւկեաններու դէմ ուղղուած
էր: Տիգրան Բ. 22 տարի արունակ կառա-
վարել Սեւեւկեան երկիրները:

Տիգրան Բ. դադառ հառաւ, սակայն:
Սեւեւկեան թագաւորութեան եւ Փիւնիկէին
իշխել մերժ, արունակես իր առշաւանքը
եւ հասաւ հոկաններուն երկիրը, Պաղեստին,
ոռ հոռմէառիններուն ձեռքը իր պանուէր:
Տիգրան Բ. ի անմիջական յաջողութիւնները

սարսափեցին շրջակայ իշխաններն ու իշ-
խանուհիները: Երուսաղէմի Աղեքսանդրա
թագուհին շատ ընծաներով գնաց Տիգրան
Բ. ի ոտքը եւ գրաւեց անոր սիրաը: Յետոյ,
հայ մեծ թագաւորը դարձաւ Հայաստան
շատ մը հրէա գերիներով, եւ զանոնք հաս-
տատեց Հայաստանի Արմաւիր եւ Վարդգէս
աւաններուն մէջ:

Այլեւս Տիգրան Բ. իր փառքին գագաթ-
նակէտին վրայ կը գտնուէր: Ասիոյ մեծ
մասը զայն կը նկատէր քագաւորիներու քա-
գաւոր. Մարերը, Արաբացիները, Աղարի-
նացիները, Ատրպատանցիները, Վրացինե-
րը, Աղուանները, Բաբելացիները եւ ուրիշ
մեծ ու պղտիկ ժողովուրդներ հպատակ էին
Հայաստանի եւ հարկ կը վճարէին մեր թա-
գաւորութեան:

Բայց Տիգրան Բ. շատ գոռող դարձեր
էր: Փառքը խելայեղ դարձուցեր էր զայն:
Թագավորկ իշխաններ անոր ծառայութիւն
կ'ընէին, չորս թագաւոր թիկնապահի պաշ-
տօն կը վարէին:

Այսքան մեծամտութիւն լաւ նշան չէ
ուեէ անձի համար: Թագաւոր մը յաջողու-
թեան պահերուն՝ վեհանձն պէտք է ըլլայ:
Այդ՝ նշան է բարոյական մեծութեան, ա-
ռանց որուն, զինուորական մեծութիւնը
շուտ կը խորտակուի: Եւ դժբախտարար ե-
կաւ այդ ժամանակն ալ, երբ Տիգրան Բ. իր
փառքին լիութեան մէջ, պարտաւորուեցաւ
կոիւ մղել Հռոմէական կայսրութեան դէմ:

Քրիստոսէ առաջ 88 թուին սկսաւ պատերազմը մեծ պետութեան մը դէմ, որ հսկայական լեգէոններ զրկեց Միհրդատի եւ Տիգրան Բ.ի դէմ:

Պատերազմին առաջին շրջանին՝ Միհրդատ յաղթող հանդիսացաւ: Հռոմէական զօրավարներն ու անոնց կուսակիցները պարտուեցան ու նահանջեցին: Պոնտոսի մուտքը պաշտպանող հռոմէական նաւատորմիղը խորտակուեցաւ բոլորովին: Միհրդատի զինուորները շարունակելով իրենց յաղթական գնացքը՝ անցան Յունաստան, որուն բնակիչները ապստամբեցան հռոմէական իշխանութեան դէմ:

Հռոմէացիները աճապարեցին հինգ լեգէոն զրկել Միհրդատի դէմ, Սիլլա զօրավարին ղեկավարութեան տակ: Սիլլա հասաւ Յունաստան եւ բախտաւոր կոփիներ մղեց: Միհրդատ տեսնելով որ պատերազմական բախտը հակառակ կ'ընթանար իրեն, Յունաստանէն դուրս քաշեց իր զինուորները եւ գաշինք կնքեց Սիլլա զօրավարին հետ: Այս գաշինքին հիման վրայ, Միհրդատ հռոմէացիներուն կը յանձնէր ութսուն նաւ եւ կը խոստանար վճարել բոլոր պատերազմական ծախսերը: Այս գաշինքը կնքուեցաւ Քրիստոսէ 86 տարի առաջ:

Բայց, փառատենչ Միհրդատը հանգիստ չմնաց այս ամօթարեր պարտութենէն վերջն ալ: Մօտեցաւ կիսավայրենի ցեղերու, բարեկամացաւ անոնց եւ դաշինք

ԳԼՈՒԽ ԻԴ.

ՊՈՆՏԱԿԱՆ-ՀԱՅ-ՀՈՌՄԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

Տիգրան Բ. շատ երկարատեւ պատերազմի մը բոնուեցաւ Հռոմէացիներուն հետ, Պոնտոսի թագաւոր Միհրդատի պատճառաւ: Ի՞նչ էին այն պատճառները. — Միհրդատի աշխարհակալական ծրագիրները եւ ուրիշներուն գործերուն խառնուելու անոր մարմաջը:

Այսպէս, Միհրդատ պատճառ դարձաւ արինահեղ կոփիներու եւ վերջի վերջոյ մեր մեծ թագաւորին անկումին:

Տիգրան Բ.ի հօրը՝ Արտաշէսի օրերուն արդէն Միհրդատ յաջողութիւն ձեռք բերելով Սեւ Ծովու եղերքը ինկած երկիրներու մէջ, կը ձգտէր իր թաթը երկարել Փոքր Սսիոյ միւս թագաւորներուն, որոնք հռոմէական կայսրութեան կողմնակիցներն էին: Տիգրան Բ. ոյժ տուաւ Միհրդատին, որ կը ձգտէր Արտաշէս Ա.ի մահուամբ կորսնցուցած իր դիրքը վերստանալ հռոմէական կայսրութեան շուքին տակ ապրող թագաւորներուն մէջ, որոնք էին Պափլադոնիա, Բիւթանիա եւ Կապաղովիկա: Միհրդատի քայլերը յարձակողական բնոյթ կը կրէին հռոմէացիներուն դէմ: Այսպէս,

կազմեց անոնց հետ։ Յետոյ, ջանաց յորդուրել Տիգրան Բ.ը, որ Կապաղովկիոյ վրայ յարձակի։ Տիգրան, նոյնքան կռուասէր եւ աշխարհակալութեան սիրահար՝ համակերպեցաւ Միհրդատի թելադրութիւններուն եւ յարձակելով Կապաղովկիոյ վրան, հազարաւոր գերիներով Հայաստան դարձաւ։

Այս եղաւ սկիզբը երկրորդ պատերազմի մը՝ հայերու եւ հռոմէացիներու միջեւ։ Եթէ առաջին պատերազմները հայկական չէին, բայց, մեծ չափերով կը մղուէին հայկական պետութեան աջակցութեամբ։ Երկրորդ պատերազմը սկսաւ Քրիստոսէ առաջ 75 թուականին, Միհրդատի եւ Սիլլա զօրավարի հաշտութեան թուականէն ինն տարի վերջ։

Հռոմէացիները երկու զօրավար դրկեցին Տիգրան Բ.ի եւ Միհրդատի դէմ կռուելու համար։ Այդ զօրավարներէն մին էր Լուկուլլոս, որուն գործն էր Կիլիկիան պաշտպանել։

Միհրդատ յաջողեցաւ Բիւթանիոյ վըրայ. Լուկուլլոսի ընկերացող միւս զօրավարը, Կոստա պարտուեցաւ եւ փախաւ Քաղկեդոն։ Միհրդատ հալածեց զայն, կըրակի տուաւ 60 հռոմէական նաւ եւ ջարդեց շատ մը զինուորներ։ Յետոյ, դարձաւ Բիւթանիա, ուրիշ քաղաքներ գրաւելու համար։

Այս ատեն, Լուկուլլոս, որ Կիլիկիոյ մէջ փակուած էր, հնարքով մը դուրս եկաւ

եւ 32,000 զինուորներով օգնութեան փութաց հսոմէացիներուն։ Բայց, հայուելով, որ դժուար էր կռուի բռնութիւն Միհրդատի հետ, բռնեց լեռներու անցքերը, կտրեց անոր բանակին պաշարը. այնպէս, որ Միհրդատ հարկադրուեցաւ նահանջել Բիւթանիայէն եւ հաստատութիւն իր թագաւորութեան սահմաններուն մէջ, բայց, Լուկուլլոս յանկարծ ճեղքեց Միհրդատի բանակը եւ անկէ առաջ հասաւ Պոնտոս, եւ սկսաւ ալան թալանի տալ երկիրը։

Հռոմէական զինուորները, որոնք չէին սիրեր պարապ նստիւ, ուղեցին ճակատամարտներ մղել։ Լուկուլլոս պաշարեց Պոնտոսի Ամիսոս բերդաքաղաքը, իր զինուորներն զրաղած պահելու համար։

Միհրդատ պարապ նստած չէր, այլ նոր պատրաստութեան մէջ։ Արդէն 40,000 զօրք հաւաքեր էր եւ Լուկուլլոսի յարձակումներուն կ'ապասէր, երբ այս վերջինը սկսաւ պատերազմական գործողութիւններու։ Լուկուլլոս կորսնցուց երկու ճակատամարտ, բայց, երրորդ կռուին մէջէն յաղթող դուրս եկաւ։ Միհրդատ քիչ մնաց որ գերի իյնար. բայց, խորամանկռութիւն մը մտածեց, եւ ազատեցաւ։

— Ի՞նչ խորամանկռութիւնն այն էր, պապիկ, հարգուց Սուրբէն հետաքրքրութենէ մըդուած։

— Այդ խորամանկռութիւնն այն էր, վըրայ բերաւ պապիկը, որ իր գանձերը տանող զորիները քողուց հոռմէացիներուն առ-

զեւ, որոնք այլեւս ամէն բան մոռցած՝ ի-
րենց ուշադրութիւնը դարձուցին գանձե-
րուն:

— Բայց, ո՞ւր է մեր թագաւորը, Տիգ-
րան Բ., հարցուց Շուշանիկ:

— Այո՛, մինչեւ հիմա Միհրդատն է որ
կոխու կը մղէ հոռմէացիներուն դէմ, աւել-
ցուց Սուրէն անհամբերութեամբ:

Պապիկը ժպտեցաւ եւ շարունակեց.

— Սպասեցէ՛ք, զաւակներս, վաղ իրի-
կուն պիտի պատմեմ ձեզ այս շատ կարեւոր
կոխուներուն մասին, ուր երեւան պիտի գայ-
նաեւ մեր թագաւորը Տիգրան Բ.։

ԳԼՈՒԽ ԻԵ.

**ՄԻՀՐԴԱՏԸ ՏԻԳՐԱՆ Բ.Ի ՄՕՏ
ՏԻԳՐԱՆ Բ. ԿԸ ՄՏՆԷ ԹԱՏԵՐԱՄԵՄ**

Միհրդատ հազիւ իր գլուխը ազատած՝
իր շունչն առաւ Տիգրան Բ.ի մօտ: Մեր
թագաւորը, սակայն, շատ բարկացաւ Մի-
հրդատին, որ անյաջող դուրս եկեր էր իր
սկսած կոխուներուն մէջ: Տիգրան Բ. չուզեց
տեսնել Միհրդատի երեսը, եւ հեռաւոր տեղ
մը զրկեց զայն, պաշտպանելու համար հռո-
մէացիներէն: Այս դէպքը պատահեցաւ Քը-
րիստոսէ 70 տարի առաջ. ըսել է առաջին
պատերազմէն 18 տարի յետոյ:

Լուկուլլոս լսելով, որ Միհրդատ պաշտ-
պանութիւն գտեր է Տիգրան Բ.ի մօտ,
մարդ զրկեց եւ պահանջեց զայն: Տիգրան
մերժեց Լուկուլլոսի առաջարկը եւ հակա-
ռակ պարագային՝ զէնքի սպառնալիք ըրաւ
հռոմէացիներուն:

Լուկուլլոս զօրավարը բարկացաւ եւ
յարձակելով Տիգրանակերտ քաղաքին վը-
րայ, պաշարեց զայն: Տիգրան Բ.ի գանձերն
ու հալստութիւնը հոն կը գտնուէին:

Հայ թագաւորը շատ միամիտ կերպով
կը շարժէր: Նախ՝ լուր չունէր, որ Լուկուլ-
լոս արդէն Հայաստան մտեր եւ քանի մը
փոքրիկ յաղթութիւններէ վերջ Տիգրանա-

կերտն ալ պաշարման տակ առեր էր: Յետոյ, այնքան անմիտ եւ բռնապետական էր, որ հրամայեց զլիսատել հէք հայ զօրավար մը, որ աճապարեր էր հայ թագաւորին յայտնելու թէ հռոմէացիներն արդէն մտեր էին Հայաստան:

Տիգրան Բ. 10,000 ձիաւոր զօրքեր յանձնելով Միհրդատին՝ Պոնտոս՝ իր հայրենիքը զրկեց զայն: Եւ յետոյ, երբ այլեւս հասկցաւ որ հռոմէացիներն իրապէս Հայաստանի սահմաններուն մէջ կը գտնուէին, ուրիշ հայ զօրավարի մը պաշտօն յանձնեց, Լուկուլլոսի ճամբան կտրելու եւ զայն ողջ կամ մեռած՝ իր մօտ բերելու: Բայց, հայ զօրավարը յաղթուեցաւ, եւ սպաննուեցաւ այդ կոռուին մէջ:

Ահա, ասկէ վերջն է, որ Տիգրան Բ. անձամբ դուրս եկաւ Լուկուլլոսի դէմ, հակառակ Միհրդատի խորհուրդներուն, ուրոց համաձայն՝ ուազմագիտական պէտք մըն էր նախ՝ հռոմէական բանակին պաշտրի ճամբան կտրել եւ յետոյ Լուկուլլոսի դէմ ճակատիլ: Տիգրան Բ. մտիկ չըրաւ: Վեց հազարնոց ծիաւորներու դունդ մը, սակայն, ճեղքեց հռոմէացիներու բանակը եւ Տիգրանակերտ մտնելով՝ ազատեց թագաւորական դանձին մէկ մասը:

Քիչ յետոյ, վրայ հասաւ Տիգրան Բ. անցած՝ գլուխը վիթխարի բանակի մը, 260,000 զօրքերով: Այն ատեն այդպիսի բանակ մը հսկայական կը նկատուէր, իսկ հի-

մա, միլիոնաւոր զինուորներ պէտք են բանակ մը վիթխարի կոչելու համար:

Մեր թագաւորը տեսաւ որ հռոմէական բանակը քիչուոր է, եւ հեգնութեամբ հարցուց.— Ի՞նչ են ասոնք, եթէ պատգամաւորներ են՝ շատուոր են. իսկ եթէ կոռուղներ՝ քիչուոր: Տիգրան Բ. աւելորդ ինքնավտահութեան եւ ամբարտաւանութեան զոհ եղաւ. չուզեց լաւ մը կարգի դնել իր հսկայ բանակը, եւ անհոգութեամբ անցուց իր սուլ ժամանակը: Լուկուլլոս, որ շատ վարպետ մարդ էր, եւ յաւ ուսումնասիրած՝ արեւելեան ժողովուրդներու հոգեբանութիմը, այս անգամ ալ պատեհութենէն օգտուեցաւ եւ յանկարծական յարձակում մը գործելով ցըրուեց Տիգրան Բ.ի մեծ բանակը: Այս կոիւը տեղի ունեցաւ Քըիստոսոէ 69 տարի առաջ:

Լուկուլլոս քաջալերուած այս դիւրին յաղթանակէն, նորէն պաշարեց Տիգրանակերտը: Քաղաքին մէջ գտնուած յոյներու մատնութեամբ՝ դիմադրութիւն չկատարուեցաւ: Լուկուլլոս անկէ վերցուց մէծ քանակութեամբ դրամ եւ աւար, եւ միջրճուեցաւ Հայաստանի խորերը:

Ի՞նչպէս կը տեսնէք, զաւա՛կներս, Տիգրան շատ հպարտացած թագաւոր մըն էր: Իր թագաւորութեան առաջին շրջանի յաջողութիւնները շատ մեծամիտ դարձուցեր էին զինք: Բայց, երբ առաջին ճախողութիւնը վրայ հասաւ, իսելքը տուն կանչեց եւ աւելի խոհականութեամբ եւ լուրջ

պատրաստութեամբ կանգնեցաւ Լուկուլո-
սի դէմ, որ կը յառաջանար Արտաշատ քա-
ղաքին վրայ:
Այս մասին վաղն իրիկուն:

Գ.ԼՈՒԽԻ ԻԶ.

Քրիստոսէ 68 տարի առաջ, Լուկուլոս
եւ Տիգրան Բ. մղեցին մեծ ճակատամարտ
մը: Հայոց թագաւորը աւելի խնամ քով
կազմեր ու մարզեր էր իր բանակը: Արտա-
շատ քաղաքի պաշտպանութեան համար,
մեր բանակը հաստատուեցաւ Արածանի գե-
տին ափերուն վրայ:

Հոռմէացիներն ալ լաւ պատրաստուած
էին, մանաւանդ շատ յուսագրուած՝ նա-
խորդ յաղթանակներէն: Երկու կողմերն ալ
կոռւեցան յամոռութեամբ եւ կատաղու-
թեամբ: Երկու կողմէն ալ շատ մարդ կոր-
սըւեցաւ:

Այս ճակատամարտին մէջ, սակայն,
Լուկուլոսի բախտին անիւը դարձաւ: Իր
զօրքերը յոգներ, թուլացեր եւ սակացեր
էին: Հայաստանի ձիւնապատ յեռներն ու
խիտ անտառները քայլքայեր էին անոնց դի-
մադրական կորովը: Այս պատճառաւ, Լու-
կուլոս խոհեմութիւն սեպեց ետ քայուի,
բայց, չձգել Տիգրան Բ.ի օձիքը: Ուստի
թողուց Տիգրանը եւ գնաց պաշարեց Միջա-
դետքի մեծ Մծբին քաղաքը, որուն պետն
էր Տիգրանի եղբայրը՝ Գոռ: Լուկուլոս
պարտաւորուած էր միշտ գործու վրայ պա-
հել ինքզինք, որովհետեւ Հոռմէն զինք կը-
դիտէին, եւ իր ամէն մէկ քայլին կը հետե-

էին: Մանաւանդ, որ հոռմէացի զինուորաները անգործ մնալ բնաւ չէին ուզեր: Անոնք կ'աճապարէին լրացնել իրենց գործը եւ տուն վերադառնալ, եթէ բախտաւորութեամբ մը չմեռնէին կոուի դաշտին վրայ:

Լուկուլլոս ամբողջ ամառը բան մը չը կրաւ ընել, մինչեւ որ ձմեռը վրայ հասաւ: Մութ եւ անձրեւոտ գիշեր մը, մինչ պարիսպին պահակները անհոգ կը մնային, հոռմէացիները սանդուղներով բարձրացան եւ դրաւեցին պարիսպներուն առաջին շարքը: Գոռ տեսնելով որ այլեւս անկարելի էր դիմադրել անձնատուր եղաւ Լուկուլլոսի:

Այս պահուն Տիգրան Բ. յարձակեցաւ եւ դրաւեց այն հայկական հողերը, զոր Լուկուլլոս գրաւեր էր ատկէ առաջ: Յետոյ, յարձակեցաւ եւ դրաւեց Կապադովիիա: Միւս կողմէն Միհրդատը զրկեց Լուկուլլոսի զօրավարներուն դէմ, որոնք Պոնտոսի մէջ կը գտնուէին: Միհրդատ օգնութիւն ստանալով դրացի իշխաններէն՝ ջախջախեց Լուկուլլոսի ֆապիս զօրավարին բանակը: Հոռվմէացիներու բախտը սկսաւ ձախողիլ: Լուկուլլոսի միւս զօրավարներն ալ պարտրւեցան Միհրդատի բանակներէն: Այս կոիւներուն մէջ, հոռմէացիները կորսնցուցին 7000 հոգի: Լուկուլլոսի բոլոր զինուորները պիտի կոտորուէին, եթէ Միհրդատ չվիրաւորուէր, եւ իր զօրավարները չդադրեցնէին կոտորածը:

Ի՞նչ կ'ընէր Լուկուլլոս այս ձախորդ օ-

րերուն. գրեթէ ոչինչ: Իր զօրքերը կը մերժէին կողմիլ Տիգրան Բ.ի եւ Միհրդատի դէմ, որովհետեւ յոգներ էին եւ սարսափի մատնուած: Տիգրան Բ. այլեւս տիրեց Կիլիկիոյ, իսկ Միհրդատն ալ տէր դարձաւ իր երկիրներուն:

Լուկուլլոսի աստղը խաւարեցաւ: Անոր բանակը յոգնած եւ շուարած՝ կը մնար անգործ: Պարտութեան լուրը հասաւ մինչեւ Հոռմ: Հոռմէացիները տիրեցան, յետոյ զայրացան իրենց զօրավարներուն եւ Լուկուլլոսի դէմ: Մերակոյտին մէջ յուզում տեղի ունեցաւ: Կիլերոն խօսեցաւ հրաշունչ ճառեր եւ պահանջեց, որ Լուկուլլոս ետ կանչուէր:

— Կիլերոն անունը լսա՞ծ է՞, զաւակներս, հարցուց պապիկ, ընդհատելով պատմութիւնը:

— Այո՛: պատախանեց Շուշանիկ: Սուրէն աւելցուց. — Հոռմէական պատմութեան մէջ մեր ուսուցիչը խօսեցաւ անոր մասին եւ ըստ որ շատ մեծ քեմախօս մը եղած է ան:

ցան եւ շատ դժուար նկատեցին այդ ձեռ-
նարկը:

Միւս կողմէն իր հարազատ որդին՝
Փառնակ գլուխ բարձրացուց իր դէմ: Մի-
հըրդատ պաշարուեցաւ բերդի մը մէջ, եւ
յուսահատութեան վայրկեանին՝ թշնամիին
ձեռքը չիյնալու համար անձնասպան եղաւ
Քրիստոսէ վաթսուն չորս տարի առաջ:

Պոմպէոս ազատելով իր մէկ թշնամի-
էն, որ սարսափ ձգեր էր հռոմէացիներուն
վրայ, իր զէնքը դարձուց Տիգրան Բ.ի վր-
րայ: Հռոմի մէջ մեծ ուրախութիւն պատ-
ճառեց Միհրդատի մահը, որովհետեւ, աշ-
խարհակալ Հռոմը մեծ թշնամիէ մը ազատ-
ուած էր այլեւս: Այժմ, կը մնար Հայոց
թագաւորը՝ Տիգրան Բ.:

Պոմպէոս յարձակեցաւ անմիջապէս
Տիգրան Բ.ի վրայ: Այս ատեն, երբ Պոմ-
պէոս Հայաստանի հողին վրայ ոտք կը դը-
նէր, Տիգրան Բ.ի որդին, փոքր Տիգրան
միացաւ Հռոմէացի զօրավարին եւ խոստա-
ցաւ անոր՝ գործել իր հօր դէմ:

Տիգրան Բ. նեղը մնալով որոշեց հաշ-
տութիւն կնքել Պոմպէոսի հետ: Այդ բանին
համար հայ գոռող եւ հպարտ թագաւորո
գնաց Պոմպէոսի մօտ, որ յարդանքով ըն-
դունեց զայն եւ խաղաղութեան դաշինք
կնքեց անոր հետ: Այսպիսով Տիգրան Բ.
կորսնցուց Գաղատիա, Կապագովկիա եւ
Կիլիկիա, այսինքն, այն հողամասերը, ո-
րոնց մէջ կը տարածուին հիմակուան թուրք
վիլայէթներէն էնկիւրի, Գոնիա, Ատանա

գլուխ իէ.

ԵՐԻԾԱՍՍՈՐԴ ՊՈՄՊԷՈՍ ԵՒ ՏԻԳՐԱՆ Բ.

Կիկերոնի հրաշունչ ճառերուն ազգե-
ցութեան տակ Հռոմի Ծերակոյտը ետ կան-
չեց Լուկուլոսը եւ անոր տեղ ընդհանուր
հրամանատար նշանակեց Պոմպէոս: Ծերա-
կոյտն ըստ Պոմպէոսին.— «Պէտք է նուա-
ճել Տիգրան Բ. եւ Միհրդատ, որոնք Լու-
կուլոսի յաղթելով՝ աւելի զօրացուցեր են
իրենց դիրքը Արեւելքի մէջ»:

Պոմպէոս, Երիտասարդ եւ վառվոռն՝
յարձակեցաւ նախ՝ Միհրդատի վրայ եւ
ջարդեց անոր զինուորները Եփրատ գետի
մօտ: Միհրդատ չնչասպառ փախաւ Հայա-
տան, բայց, Տիգրան Բ. երես դարձուց ան-
կէ պարտուած ըլլալուն համար: Բայց, Մի-
հրդատ, ճարահատ դիմեց Մկիւթացինե-
րուն, որոնք կը բնակէին Կովկասի հիւսի-
սային մասերուն մէջ: Նոր բանակ մը կազ-
մելով՝ մտադրեց շատ յանդուգն քայլ մը
առնել Հռոմէացիներուն վրայ յարձակելով
Ալպեան լեռներէն: Միհրդատ ճարպիկ զօ-
րավար՝ կը մտածէր որ ազգի մը յաղթելու
համար պէտք է կոիւ մղել անոր, հողերուն
վրայ: Սակայն, երբ իը ծրադիրը պարզեց,
զօրավարներն ու զինուորները սարսափե-

Եւ Հալէպի մէկ մասը։ Պոմպէոսի յանձնը-
ևցան նաեւ Ասորիներու երկիրը եւ Փիւնի-
կէ, որոնք կը գտնուէին Տիգրան Բ.ի իշխա-
նութեան տակ։

Միւս կողմէն Տիգրան Բ.ի որդին որ աչք
ունէր հօր զահին, դժգոհ մնաց իրեն յանձ-
նըւած հողերէն։ Պոմպէոս նկատեց որ այդ
դժգոհանքը կրնար դաւաճանութեան մղել
զայն, ուստի շղթայի զարկաւ զայն եւ իր
քով պահեց։

— Իր հօր դէմ դաւաճանող որդին, ա-
ւելցուց պապիկ, պէտք էր որ այդ վիճակին
հասնէր, տեսնելով Սուրէնի եւ Շուշանիկի
տիփուրիւնը։ Շատ անգամ, փառամոլու-
րիւնը պատճառ կ'ըլլայ, որ մարդիկ ամէն
ինչ կորսնցնեն։ Տիգրան Բ.ի որդին ան-
համբեր գտնուեցաւ, իր հօր մահէն առաջ
քագաւորել ուզեց, բայց, ի՞նչ եղաւ ար-
դիւնքը. — բանտարկութիւն...։

ԳԼՈՒԽ ԻՐ.

ԶԻՆԱԴԱԴԱՐէՆ ՑԵՏՈՅ

Պոմպէոս եւ Տիգրան Բ. ո'չ թէ խաղա-
ղութիւն, այլ զինադարդար կնքեր էին։

Երբ Պոմպէոս հեռացաւ Ասիայէն, Տիգ-
րան Բ. անմիջապէս իր աչքերը դարձուց Ա-
սորիներու երկրին վրայ։ Պոմպէոսի փո-
խանորդը ծածուկ հաշտութիւն կնքեց։

Այս ատենները հոռմէական կայսրու-
թիւնը կը կառավարուէր եռապետու-
թեամբ։ Եռապետներն իրենց մէջ բաժնեցին
տէրութեան նահանգները։ Կրասոս ընտրեց
Ասորիներու երկիրը։ Տիգրան բարեկամա-
ցաւ Պարթեւներու Որոդէս Գ. թագաւորին
եւ վերջ ի վերջոյ պարտութեան ենթարկեց
Կրասոսը։ Այս կոխներուն մէջ հոռմէացի-
ները կորսնցուցին 20,000 հոդի. 10,000 հո-
դի ալ զերի ինկան։ Տիգրանի պալատը լեց-
ուեցաւ հարուստ աւարով։ Այս յաղթու-
թեան զուգագիպեցաւ Տիգրան Բ.ի աղջկան
հարսանիքը, որ կը կատարուէր իր պալա-
տին մէջ, Քրիստոսէ 53 տարի առաջ։ Տիգ-
րան Բ. իր աղջիկը կնութեան տուած էր
պարթեւաց արքայորդի Բակուրի, բարեկա-
մութիւնը հաստատուն պահելու համար։
Այս հարսանեկան խրախճանքին ժամանակ
էր, որ Տիգրան Բ. ստացաւ նաեւ կրասոսի

գլուխն ու ձեռքը: Այս յաղթութիւններուն զվահաւոր դերակատարն եղաւ Պարթեւաց թագագիր Սուրէն ասպետը, որ շատ խորածանկ էր, եւ որ կոիւ մղելէ աւելի դաւադը-րութեամբ ձեռք կը ձգէր իր թշնամիները, թէեւ կոիւներուն մէջ շատ յաջող գործեր կատարելու ընդունակ գօրավար էր:

Կրասոսի տեղ, հոռմէացիները նախառ կեցին կասիոսը սանձելու համար մեր ա-հարկու թագաւորը: Կասիոսի նպատակն էր ձեռք անցնել Ասորիներու երկիրը: Տիգրան արդէն շատ ծերացեր էր այս ատեն եւ չէր կրնար անցնիլ իր զօրքերուն գլուխը: Օգ-նութիւն խնդրեց իր խնամի Որոդէսէն, որ իր տղուն Բակուրի ղեկավարութեան տակ զօրաւոր բանակ մը զրկեց Տիգրան Բ.ի օգ-նութեան: Մեր թագաւորը քաջալերուած այս օգնութենէն զօրաւոր բանակ մըն ալ ինք կազմեց եւ Ռշտունեաց նախարարի ղե-կավարութեամբ Ասորիներու երկիրո և Պա-ղեստին զրկեց: Հայկական բանակը յառա-ջացաւ յաջողութեամբ եւ պաշարեց կասիո-սը: Քիչ էր մնացեր որ ան գերի իյնար հայ բանակին ձեռքը, երբ կիկերոն օգնութեան հասաւ հոռմէացիներուն: Այս ատեն կիկե-րոն հիւպատոս նշանակուած էր կիլիկիոյ:

Սկան երկարատեւ կոիւները, մերթ հոռմէացիները եւ մերթ հայերը կը յաղ-թէին: Վերջապէս, հայկական բանակը ջախջախեց հոռմէացի զօրքերը եւ անոնց մէկ մասը ծովը թափեց: Այս յաղթութիւնը տեղի ունեցաւ Քրիստոսէ 40 տարի առաջ:

Ասորիներն ու Փիւնիկէն դարձեալ ին-կան Տիգրան Բ.ի իշխանութեան տակ: Հայ-կական բանակը յառաջացաւ դէպի Պաղես-տին: Անտիգոնոս, որ այդ ատենուան քա-հանայապետին եղբօրորդին էր, դիմաւորեց Հայոց բանակը եւ դրամական նուէրներ տալով՝ խօսք առաւ որ ինք թագաւոր ըլլայ հրէաներուն վրայ: Անտիգոնոս Երուսաղէ-մի մէջ թագաւոր հոչակուեցաւ հայ զին-ուորներու ներկայութեան:

Յետոյ, Հայոց սպարապետը, Բարզար-բան Ռշտունին իր զօրքին հրամանատարու-թիւնը՝ յանձնեց Տիգրանի փեսայ՝ Բակու-րին եւ վերապարձաւ իր հետ առնելով Հեր-կանոս քահանայապետը (Անտիգոնոսի հօր-եղբայրը) եւ շատ մը հրէաներ: Ասոնք հաս-տատուեցան Վան քաղաքին մէջ, Քրիստոսէ 39 տարի առաջ:

Հոռմէացիները չյուսահատեցան, սա-կայն: Հերկանոս քահանայապետի յաջոր-դը, Հերովդէս, հայերու ձեռքէն փախաւ Հոռմ եւ զրգուեց հոռմէացիները հայե-րուն դէմ: Հոռմէացիները նոր բանակ զրբ-կեցին Վինդիդիոսի ղեկավարութեամբ: Ինչպէս գիտէք, այդ ատեն հայկ. բանակի սպարապետն էր Բակուր, որ երկու կոիւ մղեց, բայց, յաղթուեցաւ եւ սպաննուե-ցաւ: Հայերը դարձեալ զուրս քշուեցան Ա-սորիներու երկրէն, որուն շուրջ այնքան շատ արիւնահեղ կոիւներ տեղի ունեցեր էին:

Հայերը շարունակեցին կոիւները Պար-

Թեւներու աջակցութեամբ, եւ յաջող ճակատամարտներ ալ ունեցան: Վերջապէս Հռոմի Եռապետութիւնը Արեւելք դրկեց Անտոնիոս, Եռապետներէն մէկը, նուաճելու համար Տիգրան Բ.ի ոյժը:

Այս ատեն, սակայն, Տիգրան Բ. մեռաւ խոր ծերութեան մէջ, մղելէ յետոյ աշխարհի պատմութեան մեծագոյն կոփիւները եւ զբաղեցնելէ յետոյ երկար տարիներ այն ատենուան հզօրագոյն կայսրութիւնը — Հըռոմը:

Տիգրան Բ. մեռաւ Քրիստոսէ 36 տարի առաջ, թագաւորելով 53 տարի: Բախտը միշտ չժպտեցաւ անոր, բայց, ան մնաց շարունակ Հռոմէական նուաճողական քաղաքականութեան հակառակ պատնէշին վրայ, անվախ կերպով շարժելով իր սուրը Եւրոպայէն Ասիս դրկուած բանակներուն դէմ, իր շուրջը հաւաքելով Ասիոյ դրացի պետութիւնները, որոնց քաղաքական եւ զինուորական շարժումներուն ոգին էր ինք: Տիգրան Բ. մեծ եղաւ իրբեւ աշխարհակալ, եւ Հայաստանի անունը հնչեցուց ծովէ ծով եւ սահմանէ սահման:

ԳԼՈՒԽ ԻԹ.

ՏԻԳՐԱՆ Բ.Ի ՅԱԶՈՐԴԼ ԱՐՏԱՒՐ.ԶԴ Ա.
ԱՐՏԱՒՐ.ԶԴ Ա. ԱՆՏՈՆԻՈՍ ԵՒ
ԿՂԵՈՊԱՏՐԱ.

Տիգրան Բ.ի յաջորդեց իր որդին Արտաւազդ Ա., որ զրօնասէր մէկն էր եւ իր հզօր հակապատկերը: Արդէն երկիրը քայլայուեր էր, եւ ժողովուրդը յոզնած, երբ Տիգրան Բ. մեռաւ եւ անոր յաջորդեց Արտաւազդ Ա.: Երկիրը խաղաղ կեանք կ'ուզէր, բայց, խաղաղասիրութիւնը ստրկութիւն կը բերէ, երբ թշնամիներ կան սահմաններուն վրայ: Արտաւազդ Ա. ո՛չ թէ խաղաղասիրական քաղաքականութեան մը սիրոյն, այլ իր բնաւորութեան եւ նկարագրին երեսէն հնթարկուեցաւ Անտոնիոսի:

Այս ատենները հայ ժողովուրդը կը գտնուէր երկու ուժեղ պետութիւններու միջեւ, Հռոմի եւ Պարթևեններու, որոնք իրարութշնամի էին, ինչպէս տեսանք նախորդ զլուխներուն մէջ: Հռոմի նպատակն էր նուաճել ամէն դիմադրական ոյժ Ասիոյ մէջ: Ան վտանգ տեսաւ Միհրդատի իշխանութեան մէջ, եւ յարձակեցաւ: Յետոյ վրանդ նշմարեց Տիգրան Բ.ի մէջ, Միհրդատի անհետանալէն վերջ, եւ բռնուեցաւ հայերուն հետ: Ամենէն վերջը, Տիգրան Բ.ի

մահէն յետոյ, իբրեւ դիմաղրական ոյժ կը
մնային Պարթեւները, որոնք հայ-հռոմէա-
կան կոկուներու վերջին փուլին մէջ միայն
զօրաւոր եւ նկատելի կերպով երեւան եկեր
էին:

Արտաւազդ Ա. կառավարելէ եւ պատե-
րազմէի աւելի կը սիրէր զրօնանք, կերու-
խում ու որսորդութիւն: Երբ հռոմէացի Ան-
տոնիոսը երեւցաւ զարձեալ, անմիջապէս
հաշտութիւն կնքեց անոր հետ, հրաժարե-
լով հայի. պետութեան շատ մը իրաւունք-
ներէն որոնք ձեռք բերուած էին շարք մը
ճակատամարտներու չնորհիւ, Տիգրան Բ.ի
իշխանութեան օրով: Արտաւազդի եւ Անտո-
նիոսի հաշտութիւնը ձեւով մը դէմ էր նաեւ
Պարթեւներու, որովհետեւ մեր զրօնասէր
թագաւորը կը խոստանար Անտոնիոսի՝ օդ-
նել Պարթեւներու դէմ կատարելիք իր ար-
շաւանքներուն: Սակայն, միւս կողմէն Ար-
տաւազդ Ա. ծածուկ կերպով իր խօսքը մէկ
ըրաւ Պարթեւներու Հրահատ Դ. թագաւո-
րին հետ: Արշաւանքի ժամանակ, հայ թա-
գաւորը իրբեւ առաջնորդ հռոմէական բա-
նակներուն՝ զանոնք պատցուց անծանօթ
ճամբաներու վրայ եւ յետոյ, պատրուակով
մը ինք ետ քաշուեցաւ, զանոնք թողելով մի-
նակ անծանօթ վայրերու մէջ: Անտոնիոս
շարունակեց իր արշաւանքը, բայց, տեսնե-
լով որ ճար չկար եւ պիտի յաղթուէր, հաշ-
տութիւն առաջարկեց պարթեւներուն՝ դը-
նելով որոշ պայմաններ: Պարթեւները չու-
զեցին ընդունիլ բոլոր պայմանները: Այս

բանակցութիւններուն ժամանակ, հռոմէա-
ցիները յուսահատեցան եւ սկսան ետ քաշ-
ուիլ: Այս պահուն՝ Պարթեւները ինկան ետ
քաշուող հռոմէացիներուն վրայ, եւ ջարդե-
ցին: Երբ Երասխ գետն անցնելէ վերջ, հռո-
մէացիներն իրենց թիւը ճշգել ուզեցին,
տեսան որ 24,000 մարդ կորսնցուցեր էին:

Անտոնիոս յուսահատ եւ գլխիկոր՝ ա-
ռանց Հայաստան մտնելու, անցաւ Միջա-
զետք իր զօրքերուն հետ, անկէ ալ եղիպ-
տոս: Միտքը դրաւ անպատճառ վրէժ լու-
ծել մէր թագաւորէն այդ ձախող արշաւան-
քին համար: Այս տեղի ունեցաւ Քրիստոսէ
34 տարի առաջ:

Միջազետքն արդէն հռոմէացիներուն
ձեռքն անցեր էր: Արտաւազդ անտարբեռ
կ'սպասէր, երբ իր զօրավարներն ստիպեցին
իրեն, զօրաւոր բանակ մը պատրաստել Հա-
յաստանի շրջակայ ցեղերէն եւ ժողովուրդ-
ներէն: Արտաւազդ Ա. կատարեց իր զօրա-
վարներուն առաջարկը, եւ Միջազետքի վը-
րայ յարձակելով, գուրս քշեց հռոմէացինե-
րը: Անտոնիոս զայրացաւ Արտաւազդ Ա.ի
դէմ եւ մեծ զօրութեամբ վրայ հասաւ,
պատժելու համար հայերու թագաւորը:

Հայերը յաղթուեցան եւ ետ քաշուե-
ցած Միջազետքէն: Անտոնիոսի նպատակն
էր Արտաւազդը բոնել եւ այդ բանին համար
ամէն հնարք գործ դրաւ, ինամութիւն ա-
ռաջարկեց, բայց, մեր զրօնասէր թագա-
ւորը ականջ չկախեց անոր խօսքերուն: Վեր-
ջապէս, Անտոնիոս տեսնելով որ իր միջոց-

Ներն ապարդիւն անցեր են, իր բանակով
մտաւ Հայաստան, եւ սպառնալիքով ու եր-
րեմն ալ անուշութեամբ յաջողեցաւ հայե-
րու թագաւորը իր բանակատեղին տանիլ:
Անտոնիոս ուրիշ նպատակ մըն այ ունէր.
կ'ուզէր ձեռք ձգել հայ բերդերու մէջ պահ-
ուած դանձերը: Այդ պատճառաւ, Արտա-
ւազն իր հետ առած՝ պատեցաւ բոլոր բեր-
դերը, յայտնելով որ կ'ուզէր հոն պահուած
Հարսութիւնը գործածել Հայաստանի
պէտքերուն. բայց, բերդապահները չհա-
մոզուեցան եւ չխարուեցան: Անտոնիոս վեր-
ջապէս բարկացաւ եւ Արտաւազդը շղթայա-
լսապ՝ տարաւ Եղիպտոս իբրև ընծայ Կղէո-
պատրա թագուհին, որ ատկէ առաջ ոի
ունեցեր էր հայերուն դէմ: Այս դէպքը տե-
ղի ունեցաւ Քրիստոսէ 33 տարի առաջ:

Շուշանիկ յանկարծ կտրեց պապիկին
խօսքը.

— Ես գիտեմ այդ, Կղէոպատրա քա-
գուհիին պատմութիւնը:

— Այո՛, ես ալ գիտեմ, վրայ բերաւ
Սուրէն ոգեւորութեամբ: Երկու պղտիկնե-
րը իբրարու երես նայեցան զարմացմամբ:

— Այո՛, զաւակնե՛րս, դուք գիտէք
Կղէոպատրայի եւ Անտոնիոսի պատմու-
թիւնը, բայց, մինչեւ հիմա չէիք գիտեր,
որ անոնք երկու ալ գործ ունեցեր են մե-
զի, եւ մեր քագաւորին հետ:

Մի՛ մոռնաք այս կէտը:

ԳԼՈՒԽ Ժ.

ԱՐՏԱԿԱԶՄԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ ՕՏԱՐ ՊԱՏՄԻՉՆԵՐՈՒ ՀԱՄԱՉԱՅՆ

Անտոնիոս հայերուն վրայ տարած յադ-
թութեան համար ոսկի եւ արծաթ դրամներ
կտրեց, որոնց մէկ կողմին վրայ իր գլուխը
եւ առջեւն այ հայկական թագը դրած էր:
Դրամին վրայ գրած է հետեւեալ արձանա-
գրութիւնը. Անտոնիոս. Հայաստան պար-
տըած: Դրամներուն միւս կողմին վրայ՝
Կղէոպատրայի պատկերը հետեւեալ խօս-
քով.— Թագաւորներու քագուհի Կղէո-
պատրային:

Մինչ Անտոնիոս իր փառքը կը հռչակէր
եւ Կղէոպատրայի հանդէպ իր սէրը կը
յայտնէր պատմական արձանագրութիւննե-
րով, անդին մեր սփօրք թագաւորը բանտին
կապանքներուն տակ կը հեծեծէր: Վերջա-
պէս, Եղիպտոսի թագուհին, որ իր գեղեց-
կութեամբ իշխաններն ու զօրավարները կը
գերէր եւ անոնց հետ հեշտալի կեանք մը
կ'ապրէր, գլխատեց Արտաւազդը եւ անոր
գլուխը զրկեց Մարաց Արտաւազդ թագա-
ւորին, որ մեր Արտաւազդին թունալից
թշնամին էր: Այս տեղի ունեցաւ Քրիստոսէ
31 տարի առաջ:

Շուշանիկ եւ Սուրէն սկսան մտածել:

Պապիկ նշմարեց անոնց տխուր դիմագիծը եւ պահ մը լուռ մնաց: Յետոյ, խօսքն ուղղելով Սուրէնին հարցուց.— Զաւա՛կս, դուն գիտէիր, որ մեր նախահայրերը հին դարերուն՝ չափուեր են աշխարհի մեծ պետութիւններուն հետ:

— Ո՛չ, պա՛պիկ, վրայ բերաւ Սուրէն կտրուկ կերպով:

— Անտոնիոսի եւ Կղէոպատրայի պատմութեան մէջ մեր թագաւորին անունը ըստ չէ մեզի՝ մեր վարժուհին, ամելցուց Շուշանիկ լրջութեամբ:

Պապիկ ժպտեցաւ Շուշանիկի այս լուրջ նկատողութեան վրայ եւ շարունակեց իր պատմութիւնը:

Երբ Անտոնիոս գերի տարաւ Արտաւազդն ու անոր ընտանիքը, Հայաստանի վրայ թագաւոր նշանակեց Կղէոպատրա թագուհին ունեցած իր որդին, Աղեքսանդր, զայն դնելով Մարաց թագաւորին խնամակալութեան տակ: Աղեքսանդր ամուսնացաւ Մարաց թագաւորին աղջկան հետ, որպէսզի բարեկամութիւնն աւելի զօրաւոր դառնար:

Հայկական բանակը տեսաւ որ օտար իշխան մը Հայաստանի թագաւոր նշանակուեր է, դժգոհեցաւ եւ մերժեց ընդունիլ Անտոնիոսի կարգադրութիւնը: Այս ատենները հռոմէացիներուն ձեռքէն գերութենէ ազատուած էր Արտաւազդ Ա. ի որդին Արտաշէս Բ. եւ կը գտնուէր Հայաստան: Հայկական բանակը զայն թագաւոր նշանակեց Քը-

քիստոսէ 33 տարի առաջ, բայց, Անտոնիոս հալածեց զայն: Հէք հայ թագաւորը ապաստան փնտուեց Պարթեւաց Հրազդան թագաւորին մօտ, եւ յետոյ, անոր հետ զինակցած՝ յարձակեցաւ Մարաց թագաւորին վըրայ: Այս կոփւները վերջապէս յաջող վախճան մը ունեցան եւ Արտաշէս Բ. ամրացաւ հայկական գահին վրայ:

Ուր էր Անտոնիոս այս ժամանակ: Անկոռւի բռնուեր էր իր հակառակորդին՝ Ոկտականոսի հետ, եւ միջոց չունէր օդնութեան հասնելու Մարաց թագաւորին, որ կոփւ կը մզէր Աղեքսանդրին համար: Անտոնիոսի եւ Ոկտականոսի կոփւները վերջացան առաջինին պարտութեամբ եւ անձնատըութեամբ: Ոկտականոս Արտաւազդի միւս զաւակները Աղեքսանդրիա քաղաքէն հռոմ տարաւ:

Արտաշէս Բ. գաւաճանութեամբ սպաննըցաւ հռոմէացիներէն՝ Քրիստոսէ 21 տարի առաջ:

Հայերը անգամ մըն ալ մնացին առանց թագաւորի: Հայ նախարարներն անմիջապէս մարդ զրկեցին Հռոմ եւ Ոկտականոսէն խնդրեցին որ Արտաւազդ Ա. ի միւս որդին Տիգրան Հայաստան զրկէ իրեւ թագաւոր: Ոկտականոս կատարեց հայերուն խնդրանքը եւ Տիգրանը թագաւոր հռչակեց Քրիստոնէ քսան տարի առաջ: Բայց, Տիգրանի իշխանութիւնը կարձ տեւեց, ինչպէս նաեւ իր զաւկին փոքր Տիգրանինը:

Երկրին մէջ այս ատեն կը տիրէր կու-

սակցական բուռն պայքար. իշխաններն ի-
րարու ձեռքէ կը խլէին Հայոց թագը: Հռո-
մէն Հայաստան վերադարձած Արտաւազդ
իշխանը պահ մը գահ կը բարձրանայ,
բայց, փոքր Տիգրան Պարթևներու օդնու-
թեամբ կը յաջողի քշել զայն եւ դարձեալ
գահ բարձրանալ:

Այս տակնուվրայութիւնները արդիւնք
էին այն իրողութեան, որ Տիգրան Բ.ի մեծ
կայսրութեան գլուխը մեծ թագաւոր մը
չկար, այլ, անկամ իշխաններ, որոնք չէին
կը նար ցոյց տալ Տիգրան Բ. Մեծի վճռա-
կանութիւնն ու անվեհերութիւնը: Այսպիսի
պայմաններու տակ բնական էր որ կուսակ-
ցական պարագլուխներն ու նախարարները
իրարու ձեռքէ քաշքչին Տիգրան Բ. Մեծի
հզօր գահը, անոնցմէ ոմանք բոնելով հոռ-
մէացիներուն կողմը, ուրիշներ ալ Պար-
թեւններուն: Կար ուրիշ հատուած մըն ալ,
որ ո՛չ մէկին կողմը կը բոնէր, այլ, ընդհա-
կառակը, հայրենասիրութենէ մղուած՝ կը
փորձէր խաղաղեցնել երկիրը:

Գլուխ ժկ.

ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՈՒՏԵԱՆ ՕՐԵՐՈՒԻՆ

Մեր գժբախտ երկիրը այսպէս ենթար-
կըւցաւ ներքին եւ արտաքին երկպառա-
կութիւններու: Թագաւորներն իրարու կը
յաջորդէին արագութեամբ: Գրիստոս ար-
դէն աշխարհ եկեր էր այդ ատեն: Ամէն
մարդ գիտէ թէ աշխարհն ի՞նչ քառսային
վիճակի մէջ կը գտնուէր այդ ըրջանին: Հը-
ռոմէական կայսրութեան զօրութիւնը զգա-
լի էր ամէն կողմ: Մարդկութիւնը կը գըտ-
նըէր պակայն, բարոյական քայքայումն
մէջ:

Գրիստոսի ծննդեան երկրորդ տարուան
մէջ, Գայիսս անունով հռոմէացի մը, որ Օ-
գոստոսի որդեգիրն էր, Հայաստան եկաւ
խաղաղեցնելու համար: Նախարարներու
համութեամբ Գայիսս զահ բարձրացուց
Մարաց թագաւորին որդին Արիոբարզան:
Ազգին մէկ մասը, սակայն, չսիրեց այս
կարգադրութիւնը եւ պատերազմեցաւ:

Տատ չանցած՝ Արիոբարզան մեռաւ: Օ-
գոստոսս Հայոց թագաւոր նշանակեց հայ
թագաւորական գերգաստանէն Տիգրան ա-
նունով իշխան մը: Ասկէ յետոյ, փոքր Տիգ-
րանի քոյրը երատոյ, որ իր եղբօր հետ ա-
տեն մը թագաւորեր էր, նորէն զահ բարձ-
րացաւ, բայց, հայերը կին թագաւորի

վարժուած չըլլալով՝ զրկեցին զայն դահէն,
եւ մատնուեցան անիշխանութեան։ Հայերը
ուզեցին դահ բարձրացնել Պարթեւաց Հնոն
դահազուրկ թագաւորը, բայց չյաջողեցան։
Հայաստան առանց թագաւորի մնաց, մին-
չեւ որ Գերմանիկոս Հայաստան եկաւ բարե-
կարդելու եւ ո՛չ թէ իշխելու համար։ Հայե-
րը ուզեցին, որ իրենց թագաւոր նշանակուի
Պոնտոսի թագաւորին տղան՝ Զենոն, որ
Հայկական բարքերով եւ սովորութիւննե-
րով մեծացած էր։ Գերմանիկոս կատարեց
Հայերուն բազմանքը եւ զայն թագաւոր
Հոչակեց Արտաշատի մէջ, Զենոնը կոչելով
Արտաշէս Գ. թագաւոր Հայոց։ Այս տեղի
ունեցաւ Քրիստոսի 18 թուականին։

Արտաշէսի մահէն յետոյ, դարձեալ
խառնակութիւններ։ Տիբերիոս Հոռմէացին
ծերացած էր այս ատեն։ Արտաւան Հայաս-
տան մտաւ եւ ուզեց իր որդին Արշակ Բ.
թագաւոր Հոչակել։ Դարձեալ իրարանցում
եւ քաշքառք։ Տիբերիոս Արտաւանի դէմ
Հանեց երկու Արշակունի իշխաններ՝ Հըա-
հատ եւ Տրդատ։ Ատկէ զատ, Վրաց Մէ-
հըրդատ իշխանին թեւագրեց, որ Հայաս-
տանը նուածէր։ Վրացիները ժտան Հայաս-
տան։

Այս իրարանցումին մէջ, Տրդատ Պար-
թեւներու օգնութեամբ տիրեց շարք մը կա-
րեւոր քաղաքներու եւ նստաւ Տիգրոնի մէջ,
իրրեւ իր մայրաքաղաքը։ Արտաւան փա-
խաւ Սկիւթացիներուն մօտ, եւ նոր բանակ
կազմելով յարձակեցաւ Տրդատի վրայ եւ

դուրս քշեց զայն։ Յետոյ, Արտաւան ուզեց
հաշտութիւն կնքել Հոռմի այդ ատենուան
կայսեր՝ Կալիգուլայի հետ, արտառոց բը-
նաւորութեան տէր բռնապետ մը։

Այս հաշտութեամբ Միհրդատ Հոռմ
կանչուեցաւ եւ հոն վար դրուեցաւ։ Բայց,
յետոյ, Միհրդատ դարձեալ եկաւ եւ տիրեց
Քրիստոսի 35 թուականին։

Միհրդատ տասնեւվեց տարի թագա-
ւորելէ վերջ խեղդամահ սպաննուեցաւ։
Հոադամիզդ իշխանը, իր եղբօրորդին դահ
բարձրացաւ։

Հոռմէացիներու մէջ գրգոռութիւն յա-
ռաջ եկաւ Միհրդատի անձին դէմ սարքուած
գաւադրութեան առիթով, բայց, անոնցմէ
մաս մը խորհեցան որ այդ ներքին երկպա-
ռակութիւնները օգտակար էին Հոռմի։

Այս ատեն Պարթեւաց թագաւորը Վա-
ղարշ Ա. ուզեց Հայաստանը գրաւել եւ զահ
բարձրացնել իր եղբայրը Տրդատ։ Վաղարշ
յաջողութեամբ յառաջացաւ, բայց, ձմեռ-
ուան խստութենէն նեղուած՝ ետ քաշուե-
ցաւ։ Հոադամիզդ, որ փախեր էր, վերա-
դարձաւ եւ իշխանութիւնը նորէն ձեռք ա-
ռաւ։ Այս անդամ Հոադամիզդ խստու-
թեամբ վարուեցաւ ժողովուրդին հետ։ Ժո-
ղովուրդն ալ զայրացաւ եւ պաշարեց անոր
պալատը։ Բոնապետը հազիւ կրցաւ փախ-
չիւ եւ ազատիւ։

Այս ժամանակ տեղի ունեցաւ շատ սըր-
տաճմլիկ դէպք մը։ Երբ Հոադամիզդ կը
փախէր Հայաստանէն, իր կինը Զենորիս

վարժուած չըլլալով՝ զրկեցին զայն գահէն,
եւ մատնուեցան անիշխանութեան։ Հայերը
ուղեցին գահ բարձրացնել Պարթեւաց Հնոն
գահազուրկ թագաւորը, բայց չյաջողեցան։
Հայաստան առանց թագաւորի մնաց, մին-
չեւ որ Գերմանիկոս Հայաստան եկաւ բարե-
կարգելու եւ ո՛չ թէ իշխելու համար։ Հայե-
րը ուղեցին, որ իրենց թագաւոր նշանակուի
Պոնտոսի թագաւորին տղան՝ Զենոն, որ
Հայկական բարքերով եւ սովորութիւննե-
րով մեծացած էր։ Գերմանիկոս կատարեց
Հայերուն բազանքը եւ զայն թագաւոր
Հոչակեց Արտաշատի մէջ, Զենոնը կոչելով
Արտաշէս Գ. թագաւոր Հայոց։ Այս տեղի
ունեցաւ Քրիստոսի 18 թուականին։

Արտաշէսի մահէն յետոյ, դարձեալ
խառնակութիւններ։ Տիբերիոս Հոռմէացին
ծերացած էր այս ատեն։ Արտաւան Հայաս-
տան մտաւ եւ ուղեց իր որդին Արշակ Բ.
թագաւոր Հոչակել։ Դարձեալ իրարանցում
եւ քաշքուք։ Տիբերիոս Արտաւանի դէմ
Հանեց Երկու Արշակունի իշխաններ՝ Հըա-
հատ եւ Տրդատ։ Ատկէ զատ, Վրաց Մէ-
հըրդատ իշխանին թեւադրեց, որ Հայաս-
տանը նուածէր։ Վրացիները ժտան Հայաս-
տան։

Այս իրարանցումին մէջ, Տրդատ Պար-
թեւներու օգնութեամբ տիրեց շարք մը կա-
րեւոր քաղաքներու եւ նստաւ Տիգրոնի մէջ,
իրբեւ իր մայրաքաղաքը։ Արտաւան փա-
խաւ Սկիւթացիներուն մօտ, եւ նոր բանակ
կազմելով յարձակեցաւ Տրդատի վրայ եւ

դուրս քշեց զայն։ Յետոյ, Արտաւան ուղեց
հաշտութիւն կնքել Հոռմի այդ ատենուան
կայսեր՝ Կալիգուլայի հետ, արտառոց բը-
նաւորութեան տէր բռնապետ մը։

Այս հաշտութեամբ Միհրդատ Հռոմ
կանչուեցաւ եւ հոն վար դրուեցաւ։ Բայց,
յետոյ, Միհրդատ դարձեալ եկաւ եւ տիրեց
Քրիստոսի 35 թուականին։

Միհրդատ տասնեւվեց տարի թագա-
ւորելէ վերջ խեղդամահ սպաննուեցաւ։
Հոադամիզդ իշխանը, իր եղբօրորդին գահ
բարձրացաւ։

Հռոմէացիներու մէջ գրգոռութիւն յա-
ռաջ եկաւ Միհրդատի անձին դէմ սարքուած
դաւադրութեան առիթով, բայց, անոնցմէ
մաս մը նորհեցան որ այդ ներքին երկպա-
ռակութիւնները օգտակար էին Հոռմի։

Այս ատեն Պարթեւաց թագաւորը Վա-
ղարշ Ա. ուղեց Հայաստանը գրաւել եւ զահ
բարձրացնել իր եղբայրը Տրդատ։ Վաղարշ
յաջողութեամբ յառաջացաւ, բայց, ձմեռ-
ուան խստութենէն նեղուած՝ ետ քաշուե-
ցաւ։ Հոադամիզդ, որ փախեր էր, վերա-
դարձաւ եւ իշխանութիւնը նորէն ձեռք ա-
ռաւ։ Այս անդամ Հոադամիզդ խստու-
թեամբ վարուեցաւ ժողովուրդին հետ։ Ժո-
ղովուրդն ալ զայրացաւ եւ պաշարեց անոր
պալատը։ Բռնապետը հազիւ կրցաւ փախ-
չիւ եւ ազատիւ։

Այս ժամանակ տեղի ունեցաւ շատ սըր-
տաճմլիկ դէպք մը։ Երբ Հոադամիզդ կը
փախէր Հայաստանէն, իր կինը Զենորիա

յդի էր եւ չէր կընար հետեւիլ իր ամուսինն: Թագուհին չուզելով իյնալ թշնամիին ձեռքը, խնդրեց Հոպամիզդէն, որ սպաննէ զինք: Թագաւորին համար դժուար էր այդ. բայց, վերջապէս պարտաւորուեցաք կատարել թագուհիին փափաքը դաշունահարելով եւ Երասխ գետը նետելով զայն: Ինք փախաւ դէպի Վրաստան:

Ալքները քշելով Զենոբիայի դիակը կը բերեն գետափը, ուր հովիւները զայն կը դանեն տակաւին ողջ: Անոր վէրքերը կապելով եւ զայն դարձանելով կը տանին Արտաշատ, ուր քիչ մը վերջը կը հասնի Պարթեւներու Տրդատ թագաւորը, որ արքայական պատիւներով կը հովանաւորէ Զենոբիան:

Այս խառնակ դրութեան հետեւանքով՝ Հոռմէացիները նորէն կը փորձեն Հայաստան մտնել եւ զայն առնել իրենց ազդեցութեան տակ: Հոռմի կայսրն էր Ներոն, որուն մասին դուք շատ կարդացեր էք դպրոցին մէջ: Հոռմէացիները դարձեալ նուածեցին մէր Երկիրը եւ Կապաղովկիայի թագաւորին թոռը Տիգրան Դ. թագաւոր նշանակեցին: Այս տեղի ունեցաւ Քրիստոսի 60 թուականին:

Երբ Վաղարչ Ա. այս լուրն առաւ, շատ բարկացաւ: Իր մօտ կանչեց Տրդատը եւ անոր գլուխը թագ դնելով՝ Հայաստան դըքկեց զինուորներով: Դարձեալ կոիւներ՝ Տիգրան Դ.ի Տրդատի միջեւ: Այս կոիւները վերջացան ի նպաստ Պարթեւներուն:

Հոռմի մէջ իրարանցում եւ յուզում: Ներոն շատ վրդովուեցաւ եւ ուզեց մերժել Պարթեւներու հաշտութեան առաջարկը: Տրդատ Վաղարչի թելադրութեամբ Հոռմ դնաց անձամբ եւ Հայաստանի թագը ստացաւ Ներոնէն, որ կը ձգտէր Հոռմի գերակայութիւնը պահել Ասիոյ մէջ: Ներոն զայն թագաւոր պսակեց Հոռմի մէջ եւ Հայաստան դրկեց Քրիստոսի 66 թուին:

Կը տեսնէ՞ք, զաւակնե՞րս, աւելցուց պապիկ, քանի մը վայրկեանի լուութենէ յետոյ, քէ ի՞նչպէս Հայաստանի զահին համար օտարներն իրարու դէմ կոռուեր են մեր Երկիրն ու ժողովուրդը ուստի տակ առնելով, անոր կեանքն ու հարստութիւնը փընացնելով: Եւ այս դժբախտութիւններն անոր համար, որ մեր իշխանները անմիաբան եւ տգէտ՝ իրարու ձեռքէ կ'ուզէին Խլել հայկական թագաւորութիւնը:

անունգլ։ Արդար գահ բարձրացաւ Քրիստոսէ երեք տարի առաջ։

Գլուխ ՃԲ.

ՀԱՅ ԹԱԳԱԽՈՐՆԵՐ ՄԻԶԱԳԵՏՔԻ ՄԷՋ

Հայաստան ատեն մը Հոռմի հսկողութեան տակ մնաց. բայց, երբ Անտոնիոս եւ Ոկտափանոս կոռուի բոնուեցան, հայերը շունչ մը քաշեցին եւ գլուխնին ապահովեցին։ Հիւսիսային Հայաստանի մէջ Արտաւազդի անդրանիկ որդին Արտաշէս թագաւոր հոչակուեցաւ, իսկ Միջագետքի մէջ, թագաւոր նշանակուեցաւ Արտաւազդի հօրեղորորդին Արշամ։ Մայրաքաղաքն էր Մծրին։ Այս նշանակումին համամիտ էին հայ նախարարներն ու զօրավարները։ Այս դէպքը տեղի ունեցաւ Քրիստոսէ առաջ 33 թուականին։ Արշամ ենթարկուեցաւ Հոռմի միահեծան տիրոջ Օգոստոս կայսեր, պահպանելու համար երկրին խաղաղութիւնը։

Արշամ անհամաձայնութիւններ ունեցաւ Պաղեստինի թագաւոր Հերովդէսի հետ, որ Անտիոք քաղաքին սալայատակումը գըլուխ հանելու համար Արշամէն գործաւորներ կ'ուզէր։ Վերջ ի վերջոյ, Հոռմի միջամբութեամբ Արշամ համաձայնեցաւ Հերովդէսի հետ։

Արշամին յաջորդեց իր որդին, որուն հայկական անունը յայտնի չէ։ Պառմութեան մէջ այս յական անունը ծագաւ է Արդար

Արդարն ալ անհամաձայնութիւն ունեցաւ Հերովդէսի հետ, որ մեծամիտ մէկն էր, եւ կ'ուզէր որ իր պատկերն ալ դրուէր կայսեր պատկերին քով։ Արդար մերժեց այս պատիւն եւ գրգռեց ունայնասէր Հերովդէսը։ Մինչ, թշնամութիւնները կը սաստկանային, Հերովդէս մեռաւ յանկարծ։ Յետոյ, հոռմէտացիները անպատուեցին Արդարի գեսպանները։ Արդար մտադրեց ապլաստամբիլ անոնց դէմ։ Մծրինէն փոխագրուեցաւ Եղեսիա (Ուրֆա) եւ աշխատեցաւ Պարթեւներուն հետ գաշնակցիլ։

Արդարի եւ հոռմէտացիներուն միջեւ յարերութիւններն աւելի լարուեցան։ Ամէն կողմէ՝ թշնամութիւններ եւ գրգռութիւններ։ Արդար իսհեմութիւն համարեց հաշտըւիլ եւ գեսպան ղրկեց հոռմէտացիներուն Մարինոս վերակացուին մօտ։

Այս դեսպաններն էին, որ Երուսաղէմ հանդիպելով, տեսան Յիսուսի հրաշքները եւ կամ լսեցին անոնց մասին, որովհետեւ այդ օրերուն ամէն մարդ Յիսուսի մասին կը խօսէր Հայաստանի մէջ։ Դեսպաններն եւ կան եւ պատմեցին իրենց տիրոջը։ Արդար, որ հիւանդ էր, Անանէ սուրհանդակը ղրկեց Յիսուսի մօտ եւ խնդրեց անկէ, որ դայ եւ բժշկէ զինք։ Յիսուս թոմաս առաքեալին բերնով լուր ղրկեց Արդարին, որ ինք չի կրնար Եղեսիա երթալ, բայց, կը իսոստանայ յետոյ իր առաքեալներէն մէկը ղրկել

Հոն: Թաղէսս առաքեալ Եղեսիա գնաց եւ
բժշկելով Արդարը մկրտեց զայն Քրիստոն-
եայ, անոր հետ նաեւ ամբողջ քաղաքը:

Անկէ յետոյ, Արդար դարձաւ Քրիստո-
նէութեան քարողիչ մը: Թաղաւորներուն
թուղթ գրեց եւ թելադրեց անոնց, որ քրիս-
տոնեայ զառնան: Բայց, առանց իր դի-
մումներուն պատասխանն առնելու մեռաւ
Քրիստոսի ՅՅ թուին:

*

* *

Եղեսիոյ մէջ Քրիստոսի հաւատքը սկը-
սեր էր արմատ ձգել արդէն, երբ Արդար
մեռաւ եւ անոր յաջորդեց իր որդին Անա-
նուն, Քրիստոսի ՅՅ թուականին: Որդին իր
հօրը ճամբուն չհետեւեցաւ, այլ ընդհակա-
ռակը սկսաւ հալածել իր հօր հաւատքը, վե-
րաբանալ մեհեանները եւ վերահաստատել
հեթանոսական կեանքը: Անանուն հրաման
դրկեց Աղդէ եպիսկոպոսին, որ ձգէ քրիս-
տոնէական հաւատքը եւ դառնայ իր նախկին
հաւատքին ու պաշտօնին: Աղդէի պաշտօնն
էր թագ շինել թագաւորներուն համար:
Աղդէի մերժումին վրայ Անանուն բարկա-
ցաւ եւ զայն նահատակեց:

Սանատրուկ (35-65): — Արշամի հօրա-
քեռորդին էր Սանատրուկ, որ հրամանա-
տարն էր զօրքին, եւ Շաւարշան զաւորին
մէջ կը նստէր իրբեւ Հայաստանի վերակա-
յու:

Սանատրուկն ալ հակառակ էր Քրիստո-
նէութեան: Երբ Արդարի մահուան լուրն ա-
ռաւ անկախ իշխանութիւն հաստատեց եւ
թագաւորեց Հայոց վրայ Քրիստոսի ՅՅ
թուականէն մինչեւ ՅՅ թուականը:

Անաստրուկի հակառակութիւնը Քրիս-
տոնէութեան դէմ կը բղխէր աւելի շատ
անձնական նկատումներէ, որոնք կապ ու-

նէին իր գահին հետ։ Նախարարներէն աղդրւելով սկսաւ հալածել Քրիստոսի կրօնքը եւ նահատակեց Թաղէոս առաքեալը, որ նոր հաւատքը կը քարոզէր հայկական իշխանութեան սահմաններուն մէջ։ Այդ քարոզութեան հետեւանքով քրիստոնեայ դարձեր էր նաեւ Սանատրուկի աղջիկը Սանդուխտ, որ նահատակուեցաւ իր հաւատքին համար իր հօր հրամանով։ Սանատրուկ զօդանալով հայկ. հողամասերուն վրայ գոյութիւն ստացան երկու թագաւորութիւններ, Միջագետքի եւ հիւսիսային Հայաստան։

Եւ պայքարն սկսաւ երկու թագաւորութիւններուն միջեւ։ Սանատրուկ զօրք հաւաքեց արշաւելու համար Անանունի իշխանութեան վրայ։ Մինչ այս մինչ այն, Անանուն արկածի մը հետեւանքով այլեւս անկարող դարձաւ (1)։ Եղեսիայի ժողովուրդը Սանատրուկի արշաւանքը տեսնելով՝ մարդորկեցին անոր առջեւ, եւ խոստացան յանձնըվիլ, եթէ իրենց ազատութիւն տար դաւանելու քրիստոնէական հաւատքը։ Անատրուկ ընդունեց պայմանը, բայց, յետոյ դրժեց իր խոստումը եւ անդթօրէն վարւեցաւ ժողովուրդին հետ։ Նախ Արգարի ցեղը կոտորեց, բայց աղջիկներէն որոնք իր կողմէն դրկուեցան Հաշտենից գաւառը։

(1) Իր պալատին վերնատունը նորոգելու պահուն՝ մարմարեայ սիւն մը ինկա անոր վրայ եւ ջախջախեց ոտքերը։

Սանատրուկի նշանաւոր նախարարներէն ամենակարեւորն էր Երուանդ, քաջասիրտ եւ յաղթանդամ Արշակունի իշխանմը, որ թագաւորին կողմէն Հայաստանի վերին մասերուն վերհսկիչ նշանակուած էր։

Սանատրուկ արեւելքցի տիպիկ իշխող մը եղաւ, կրքոտ, խոստմնազանց, անդութեւ գործնական հաշիւներով առաջնորդուող։ Որ մը որսի ժամանակ պատահմամբ սպաննըւեցաւ, թերեւս դիտմամբ, ո՛վ գիտէ, քանի որ ա՛յնքան անխիղճ մարդու տպաւորութիւն ձգեր էր երկրին ժողովուրդին եւ իր շուրջիններուն վրայ։

Արշակունի Երուանդ իշխանը, որ խոսնարհ եւ առատաձեռն մարդ մըն էր, Սանատրուկի մահէն վերջ յաջողեցաւ դահքարձրանալ չնորհիւ այն հանգամանքին, որ կըցէր էր ամէն մարդու սիրտը գրաւել։

Բագրատունիները, որոնց պաշտօնն էր թագաւորին վլուխը թագ գնել, մերժեցին այդ բանն ընել իշխանի մը, որ Սանատրուկի օրինական յաջորդը չէր։ Երուանդ իշխանը բարկացաւ։ Այդ խոնարհ եւ հեղ մարդը այնքան յառաջ գնաց իր գրգռութեան մէջ, որ Սանատրուկի ամբողջ գերդաստանը չնջեց Հայաստանի գահը վերջնականապէս ապահովելու համար։ Այդ կոտորածէն ազատեցաւ միայն մանուկ իշխան մը, Արտաշէս, որ իր ստորուին միջոցաւ տարուեցաւ Հէր գաւառը եւ յանձնուեցաւ Սմբատիւրատեան Բագրատունիին։ Վերջապէս Բագրատունին ծպտուած վիճակով երկար

ժամանակ լեռ ու ձոր պտտեցաւ արքայորդի
Արտաշէսին հետ Երուանդի մարդոց ձեռքը
չի յնալու համար, եւ վերջապէս յաջողեցաւ
անցնիլ Պարսից սահմանը: Պարթեւներու
թագաւորը ընդունեց հէջ արքայորդին եւ
սիրով ու ուրախութեամբ զայն պահեց իր
պալատին մէջ:

Երուանդ իշխանը զանազան միջոցնե-
րով ուզեց ձեռք ձգել մանուկ արքայորդին:
Պարթեւներու թագաւորին լուր զրկեց ըսե-
լով թէ իր պալատին մէջ ապաստան զտած
այդ մանուկը Սանատրուկի զաւակը չէ,
այլ պարզ հովիւի մը ձագը: Երուանդ տես-
նելով որ հնարքները ոեւէ օգուտ յառաջ չը
բերին, զայրացաւ եւ արքայորդի Արտաշէ-
սը փախցնող Սմբատ Բիւրատեան Բագրա-
տունիի աղջիկները, որոնք կը գտնուէին
Բարերդի մէջ, գերի առաւ եւ բանտարկեց
Անիի ամրոցին մէջ: Յետոյ, պարթեւներուն
հակառակ հոսմէացիներուն հետ բարեկա-
մական յարաբերութիւն հաստատեց, անոնց
թողելով Միջազետքի չայաստանը: Իր
մայրաքաղաքն ալ փոխագրեց հայկ. թա-
գաւորութեան նախկին մայրաքաղաքը Ար-
մաւիր: Երուանդ տեսաւ որ Արմաւիրը առ-
մուր չէր, եւ ժողովուրդն ալ ջուրէ կը նեղ-
ուէր, անոր արեւմտեան կողմը Երասխ գե-
տին ափին վրայ, շինեց պարիսպներով շըր-
ջապատուած քաղաք մը եւ զայն կոչեց Եր-
ուանդաշատ:

Երուանդ, իսոնարհ եւ բարի մարդ մը,
խորամանկ եւ զգուշաւոր դարձած էր գահ

բարձրանալէն ի վեր: Իր իշխանութիւնը
պահելու եւ պահպանելու մտահոգութեամբ
ամէն դաս իր կողմը կ'ուզէր ունենալ, մա-
նաւանդ քուրմերը, որոնք շատ մեծ ազդե-
ցութիւն ունէին ժողովուրդին վրայ: Հետե-
ւարար, հեթանոս կրօնաւորներուն պետ
հոչակեց իր եղբայրը Երուադ եւ Ախուրեան
գետին վրայ քաղաք մը շինեց, Բագարան
անունով ու Արմաւիրէն հոն փոխագրեց
աստուածներու արձանները: Արմաւիր հին
դարերէն սկսած՝ եղած էր նաեւ հեթանոս
կրօնքի մայրաքաղաքը, եւ եթէ երբեմն քա-
ղաքական մայրաքաղաք ըլլալէ դադրէր էր
զանազան քաղաքական փոփոխութիւններու
հետեւանքով, բայց, ան միշտ մնացեր էր
իբրեւ կեդրոն հեթանոսական հաւատքի ոս-
տանը:

ԳԱՀԱԺԱՌԱՆԴ ԱՐՏԱՇԷՒԻ ԿՈՒԽՆԵՐԸ ԵՐՈՒԱՆԴԻ ԴՔՄ

Զեզի ըսի, զաւակներս, որ Սանատրու-
կի որդին Արտաշէս տարուցաւ Պարթեւնե-
րու թագաւորական պալատը, ուր կ'աճէր
ու կը մեծնար, երբ Երուանդ, անդին Հա-
յաստանի մէջ ամէն կերպով կը ջանար իր
գահը ամրացնել ներքնապէս եւ արտաքնա-
պէս: Միւս կողմէն մանուկ Արտաշէսի ա-
զատարարը Սմբատ Բիւրատեան Բագրա-
տունի, մտած էր Պարթեւներու զինուորա-
կան ծառայութեան եւ իբրեւ զօրավար կը

կոռւէր անոնց թշնամիներուն դէմ եւ յաղ-
թանակներ կը տանէր:

Սմբատի իսկական նպատակն ուրիշ էր:
Այդ կերպով ան կը ջանար Պարթեւներու
թագաւորին համակրութիւնն ու վստահու-
թիւնը վաստկիլ եւ յետոյ անկէ զինուորա-
կան ոյժ ստանալով՝ քալել Երուանդի վրայ
եւ Սանատուկի օրինական յաջորդը գահ
բարձրացնել: Վերջապէս, Պարթեւներու
թագաւորը հաւանեցաւ Սմբատ Բագրատու-
նիի խնդրանքին եւ գորք յանձնեց անոր, որ
իր բարձր նպատակը գլուխ հանէր:

Սմբատ Բագրատունին Պարթեւական
բանակով յարձակեցաւ Երուանդին վրայ,
որ այդ ժամանակ կը գտնուէր Ուտի գաւա-
ռը: Երուանդ անմիջապէս փութաց իր մայ-
րադաքաքը Երուանդաշատ եւ սկսաւ կռուի
պատրաստութիւններ տեսնել: Հայերէ եւ
վրացիններէ բանակ մը կազմեց, անոնց միա-
ցուց նաեւ օտար վարձկան զինուորներ, նա-
խարարներուն մեծամեծ պարզեւներ բաշ-
խեց եւ ելաւ Սմբատ Բագրատունիի պար-
թեւական բանակին դէմ:

Երբ Սմբատ Բագրատունին եւ Արտա-
չս գահաժառանդը հասան Ուտիի սահ-
մաններուն վրայ, հոն գտնուած հայ զին-
ուորներն ու նախարարներն անցան օրինա-
ւոր գահաժառանդին կողմը: Երուանդի
կողմանակից նախարարներն այս լուրն առնե-
լով ընկճուեցան եւ թուլացան:

Վերջապէս երկու հակառակնրդ բա-
նակները իրարու զարնուեցան Ախուրեան

գետի մօտ, Երուանդի մայրաքաղաքին
հիւսիսային կողմը: Երուանդի կողմնակից
էր շատ զօրաւոր նախարար մը, Արգամ
Մուրացան, որուն զօրութենէն կը վախնար
քիչ մը Սմբատ Բագրատունին, թէեւ վըս-
տահ էր վերջնական յաղթանակին մասին:

Արտաշէս գահաժառանդը ուզեց այդ
զօրաւոր նախարարը իր կողմը քաշել. ուս-
տի մարդ զրկեց անոր եւ խոստացաւ երկ-
րորդական գահը եւ ուրիշ մեծամեծ պա-
տիւններ, եթէ ան բաժնուէր Երուանդ Արշա-
կունիէն:

Արգամ Մուրացան հաւանեցաւ: Եւ երբ
Արտաշէսի բանակին դրօշակներն երեցան
Արգամ Մուրացան մէկ կողմ քաշուեցաւ իր
զինուորներով: Սմբատ Բագրատունին խը-
րախուսուած՝ հրամայեց հնչեցնել իր պա-
տերազմական փողերը: Երուանդի կողմնա-
կից միւս նախարարներն ալ, որոնք կը զե-
կավարէին անոր բանակին զանազան թեւե-
րը, անցան Արտաշէս արքայորդիին կողմը
Երուանդը թողելով մինակ՝ վրացի եւ ուրիշ
օտար ու վարձկան զինուորներու հետ:

Երուանդ տեղի չտուաւ, սակայն: Պա-
տերազմն սկսաւ եւ հետզհետէ երթալով
սաստկացաւ ու արիւնահեղ զարձաւ:

Այս կոռւին մէջ քիչ մնաց որ պիտի ըս-
պաննուէր Արտաշէսը, որուն համար կը
մզուէր այս պատերազմը: Երբ Երուանդի
վարձկան զինուորներէն խումբ մը արքա-
յորդի Արտաշէսին վրայ կը յարձակէին, ա-
նոր ստնառուին որդին Գիսակ վրայ հասաւ,

մէջտեղն անցաւ եւ ազատեց թագաժառանդր, բայց սուրի հարուած մը ընդունելով իր դէմքին, մեռաւ հերոսաբար իր իշխանին համար: Այս Գիսակին մայրն էր, որ Արտաշէսը փախցուցեր էր Երուանդի սուրէն:

Երուանդ տեսաւ, որ այլեւս կորսուած է ձակատամարտը, ուստի փախաւ եւ ապաստանեցաւ իր մայրաքաղաքին մէջ, մինչ Սմբատ Բագրատունին կր հալածէր զայն արագավազ դունդով մը:

Յետոյ, Արտաշէս գահաժառանդը յարձակեցաւ Երուանդի մայրաքաղաքին վրայ, ուր պահուըտած. էր ան իր հաւատարիմ զինուորներով: Քաղաքին բերդապահ զօրքերը թեթեւ դիմադրութեւն մը ըրին, բայց, յետոյ շուտով անձնատուր եղան:

Արտաշէս իր զօրքին գլուխն անցած՝ քաղաք մտաւ: Անոր զինուորներէն մին Երուանդին գլուխը ջախջախեց: Արտաշէս, ստկայն, վեհանձնութեամբ վարուեցաւ Երուանդի անշունչ դիմակին հետ հրամայելով որ արձան մը բարձրացնէին անոր համար, իբրեւ Արշակունի գերդաստանի զաւակ: Արտաշէս փոխեց մայրաքաղաքին անունը եւ փոխան Երուանդաշատի՝ կոչեց զայն Մարմէտ: Ըրաւ այդ՝ ջնջելու համար Երուանդի իշխանական հետքը այն ժամանակուան քաղաքական կեանքին մէջ:

Այլեւս Արտաշէս տէր էր կացութեան: Մտաւ Երուանդի պալատը եւ հոն գտաւ իր հօր Սանատրուկի գահը: Սմբատ Բագրատունին Արտաշէսի գլուխը դրաւ իր հօր

թագը եւ զայն թագաւոր օծեց Հայոց՝ Քըրիստոսի 85 թուականին:

— Պապիկ, Բագրատունին ի՞նչ հաւատարիմ մարդ է եղեր, ընաւ Սուրէն եկացումով:

— Այո՛, զաւակս, Բագրատունիները, որոնի հրէական ծագում ունէին, շատ հաւատարիմ էին հայկական թագաւորութեան: Յետոյ, մեր պատմութեան ընթացքին՝ պիտի տեսնենի որ անոնի միշտ կանգնած են մեր ազգային անկախութեան համար մղուած բոլոր կոյիւներուն առաջին գըծին վրայ: Նոյնիսկ եկաւ ատեն մը, երբ Բագրատունիներու նախարարութիւնը ժառնգեց հայկական թագաւորութեան զահը եւ մերթ բազութեամբ եւ մերթ խոհեմութեամբ հայկական իշխանութեան նաւն առաջնորդեց փոքրիկներու մէջէն:

ԱՐՏԱՇԷՍ Բ.Ի ԴԱՐՁԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Արտաշէս Բ. գահ բարձրանալով սկսաւ վարձատրել բոլոր անոնք, որոնք կուռեր էին իր գահին համար: Նախ՝ առատ պարգևեներ բաշխեց պարթեւացի զինուորներուն եւ զանոնք իրենց երկիրը դրկեց: Արդամ Մուրացանի, որ վերջին պահուն Երուանդը լքելով մէկ կողմ քաշուեր էր, երկրորդական գահը չնորհեց, ինչպէս նաեւ յակինթով զարդարուած պսակ զնելու, երկու ականջին օղեր եւ մէկ ոտքին կարմիր կօշիկ

անցնելու եւ ոսկի դգալ, պատառաքաղ ու
բաժակ գործածելու իրաւունքը։ Ամբատ
Բիւրատեան Բագրատունիին տրուեցաւ ըս-
պարապետութեան, թագադրութեան եւ ա-
րեւմտեան զօրքի հրամանատարութեան
բարձր պաշտօնները, ինչպէս նաեւ վերհըս-
կողութիւնը՝ երկրի գործակալներուն եւ
արքունի տան։ Արտաշէսի կեանքը վերջին
անգամ ստոյդ մահէ փրկող եւ իր կեանքը
վրայ տուող Փիսակի որդին՝ Ներսէսը նա-
խարարական դիրքի բարձրացուց։ Այդ նա-
խարարութիւնը կոչուեցաւ Դիմաքսեան։

Արտաշէսի հրամանով, Ամբատ Բագ-
րատունի Բագրարան զնաց, Երուանդի եղ-
բայրը քրմապետ Երուազը բոնեց եւ վզէն
քար մը անցնելով Ախուրեան գետը նետեց։

Արտաշէս մեծամեծ ընծաներ զրկեց
Պարթևներու թագաւորին, որ զինուորներ
յանձներ էր իրեն, իր հօր դահը ձեռք ձղե-
լու համար։ Արտաշէս իր մայրաքաղաքը
Հաստատեց Արտաշատի մէջ, զայն լաւ նո-
րոգելէ վերջ, եւ աստուածներու արձաննե-
րը Բագրարանէն հոն փոխադրեց։

Ամբատ Բագրատունին Պարթևներու
թագաւորին մօտ գացեր էր Արտաշէսին ըն-
ծաները մատուցանելու համար, երբ հոռ-
մէացիներն երեւան եկան Հայաստանի սահ-
մաններուն վրայ եւ հարկ պահանջեցին։
Երուանդի եւ Արտաշէսի կոիւներուն ըն-
թացքին հոռմէացիները չէզոք դիրք բռնե-
ցին, հակառակ անոր, որ Երուանդ իրենց
դաշնակիցն էր։ Բայց, երբ տեսան, որ Եր-

ուանդ անհետացաւ հրապարակէն, զինուոր
հանեցին Հայաստանի սահմաններուն վրայ
եւ ուզեցին իրենց պահանջները պարտադրել
հայերուն։ Արտաշէս խոհեմութիւն համա-
րեց համակերպիլ. — ընդունեց անոնց դաշ-
նակցութիւնը եւ հարկ խոստանալով՝ զա-
նոնք ճամբու դրաւ։

Արտաշէս հանգիստ եւ խաղաղ սկզբնա-
ւորութիւն մը չունեցաւ։ Ալանները Կով-
կասեան ուրիշ լեռնականներու հետ միա-
ցած՝ յարձակեցան Հայաստանի վրայ։ Ար-
տաշէս ելաւ անոնց դէմ եւ ետ մղեց զա-
նոնք։ Ալաններու թագաւորը հաշտութիւն
առաջարկեց Արտաշէս Բ.-ին, եւ խոստացաւ
որ այլեւս Ալանները Հայաստանի վրայ
չյարձակին, պայմանաւ որ հայերու ձեռքը
գերի ինկած իր որդին իրեն յանձնուի։ Ար-
տաշէս չհամաձայնեցաւ այս առաջարկին։

Հաշտութեան այս բանակցութիւննե-
րու ընթացքին՝ տեղի ունեցաւ հետեւեալ
գէպքը, որ վէպի մը պէս կը հնչէ բոլորիս
ականջին։ Ալաններու թագաւորին գեղեցիկ
աղջիկը, Սաթենիկ, իր եղբայրն ազատելու
համար եկաւ գետին եղերքը, որուն հակա-
ռակ կողմը կը գտնուէր հայկական բանա-
կը, եւ սկսաւ խօսիլ Արտաշէս Բ.-ի հետ իր
եղբօր ազատութեան մասին։ Արտաշէս Բ.-
սիրեց Սաթենկան իմաստուն խօսքերը, մա-
նաւանդ անոր գեղեցկութիւնը։ Ուստի
Ամբատ սպարապետի հետ խորհուրդ ըրաւ
եւ ուզեց Սաթենիկը կնութեան ուզել։ Ան-
միջապէս Ալաններու թագաւորին մօտ մարդ

զրկեց յարգի ընծաներով եւ անոր աղջկան ձեռքը խնդրեց։ Ալաններու թագաւորը հաւանեցաւ եւ իր գեղեցիկ աղջիկը Արտաշէսին կնութեան տուաւ։

Գողքան երգիչները, զաւակներս, երգեր հիւսեր են այս փառաւոր եւ շքեղ հարսանիթին շուրջ։ Ահա այդ երգէն երկու տող, որ բերնէ բերան կրկնուելով հասեր է մինչեւ մեր օրերը։

«Տեղ տեղայր ոսկի՝ ի փեսայութեան Արտաշէսի,
Տեղ տեղայր մարգարիտ՝ ի հարսնութեան Սաքենկայ»։

Սուրէն եւ Շուշանիկ ապշած ու բերանաբաց մտիկ ըրին իրենց պապիկին, որ այսպէս բացատրեց այդ գեղեցիկ տողերը։

«Արտաշէսի փեսայութեան ժամանակ ոսկի կը տեղար։

Սաքենիկի հարսնութեան ժամանակ մարգարիտ կը տեղար»։

— Ալաններն ո՞վ են, պապիկ, հարցուց Սուրէն անհամբերութեամբ։

— Ալանները հիմակուան չերքէզներն են, տղաս. Կովկասեան լեռներուն վրայ ապրող գեղեցիկ ֆիզիքականով ցեղ մը։

ԱՐՏԱՇԷՍԻ ԵՒ ՍԱԹԵՆԿԱՅ ՍԻՐԱՀԱՐՈՒԹԻՒՆԸ

Այս իրիկուն կ'ուզեմ ձեզի պատմել Արտաշէսի եւ Սաթենկայ սիրահարութիւնը այն ձեւով, ինչ ձեւով որ Գողթան երգիչները երգեր են իրենց տաղերուն մէջ։

Գողթան գաւառին մէջ ժողովրդական երգիչներ երեւան կուգային եւ իրենց տաղերով կ'անմահացնէին թագաւորներու, իշխաններու անսովոր կեանքը։ Անոնք կ'երգէին նաև ժողովուրդին կեանքը, եթէ անոր մէջ վիպային եւ սիրուն բաներ պատահէին։

Արտաշէս Բ.ի եւ Սաթենկայ ամուսնութեան դէպքը պատմեցի արդէն այնպէս ինչպէս մեր աղզային պատմութիւնը հաղորդեց է մեզի։ Բայց Գողթան երգիչներն ալ վէպի ձեւ տուեր են այդ դէպքին եւ երգեր են զայն այսպէս։

«Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ։

Եւ հանեալ զոսկեօղ շիկափոկ պարանն եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն։

Եւ ձգեալ զոսկեօղ շիկափոկ պարանն ընկեց ի մէջքն օրիորդին Ալանաց, եւ շատ ցաւեցուց զմէջքն փափուկ օրիորդին Արագ հասուցանելով ի բանակն իւր։

Շուշանիկ ժպիտով մը հարցուց։

— Պապիկ չեմ հասկնը։

— Սպասէ աղջիկս, պիտի բացատրեմ
Հիմա:

Եւ պապիկը բացատրեց այսպէս.— Քաջ
թագաւորը Արտաշէս հեծաւ իր սեւ ձին
եւ վեր առնելով ոսկեօղ շիկափոկ պարանը
սրաթեւ արծուի պէս անցաւ գետը: Եւ ոս-
կեօղ շիկափոկ պարանը Ալանաց փափուկ
օրիորդին մէջքին անցուց, եւ շատ ցաւեցուց
փափուկ օրիորդին մէջքը արագ հասցնելով
իր բանակը:

Այս երդին համաձայն՝ Արտաշէս գաղտ-
նի կերպով փախցուցեր է Ալաններու թա-
գաւորչն գեղեցիկ աղջիկը, եւ իր ձիուն քա-
մակին վրայ աճապարանքի մէջ իր փոկովը՝
շատ ցաւցուցեր է փափուկ օրիորդին մէջ-
քը:

Հին ատենները, եւ նոյնիսկ Հիմա կի-
սավայրենի ցեղերու մէջ, աղջիկ փախցնել
յարգի էր եւ նշան հերոսութեան: Բայց,
մեր թագաւորը պէտք չունէր հերոսութեան
այդ ձեւին դիմելու, քանի որ հերոսութիւն
ընելու ուրիշ պատեհութիւններ շատ կա-
յին: Բայց, երդիչները, բանաստեղծները,
որոնք կեանքին վիպական կողմը կը տեսնեն
միայն, արկածներով եւ սարսուներով լե-
ցուն, իրենց երգերուն մէջ այդ ձեւով ներ-
բռողեր են Արտաշէսին՝ Սաթենկայ հետ ա-
մուսնանալու արքայական ձեւը: Եւ պէտք
է ըսեմ ձեզի, որ այդ հէքեաթունակ ձեւն
արդէն աւելի սիրուն է, քան արքայական
պաշտօնական կերպը, որուն մասին մեզի
տեղեկութիւն կուտայ մեր պատմութիւնը:

Գողթան երգիչները այս շրջանին չառ
ծաղկած վիճակ մը ունին եղեր, թերեւս,
որովհետեւ մեր հին երգերուն քանի մը կը-
տորները, որոնք մեզի հասեր են, այս շըր-
ջանին կը վերաբերին:

Եւ պէտք է գիտնալ որ Արտաշէս Բ.-ի
կեանքն ամբողջ, սկզբէն մինչեւ վերջը
վիպային բան մ'ունի իր մէջ: Դուք տեսաք
անոր ազատուիլը, Պարթեւներու պալատին
մէջ ապրիլը, իყ կուները եւ յաղթանակ-
ները: Յետոյ, անոր ամուսնական կեանքը
շատ երջանիկ չանցաւ, որովհետեւ Սաթե-
նիկ վերջը հաւատարիմ կին մը եւ պատուա-
ւոր թագուհի մը չեղաւ Արտաշէսին համար:

ԱՐՏԱՇԵՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ՎՐԱՅ

Արտաշէս Բ. եղաւ մէծ թագաւոր մը:
Իր ուշադրութիւնը դարձուց երկրին ներ-
քին բարեկարգութեան, երբ կոուի մէջ չէր
երկրին թշնամիներուն դէմ: Իսկ, երբ կըու-
ուի ասպարէկ կը բացուէր, ան ճակատն էր
արդէն: Ժողովուրդին հանգստութիւնը նը-
պատակ ըրած էր իրեն համար:

Օտար երկրներէ շատ մը գաղթական-
ներ բերաւ եւ զանոնք հայաստանի ամայի
վայրերուն մէջ բնակեցուց:

Հայերը Արտաշէսի մահէն յետոյ միշտ
կը յիշէին այն թագաւորութեան օրերը եւ
հառաչանքով կը փնտոէին զանոնք, որով-
հետեւ Արտաշէս Բ. եղաւ աշխարհաշէն,

բարեկարգիչ եւ լուսամիտ վեհապետ մը։
Անիկա դժբախտ եղաւ, սակայն, ընտանեկան կեանքի մէջ։ Սաթենիկ ամուսնական անհաւատարմութեան մէջ կասկածի ենթարկուեցաւ։ Արքայորդիները չար էին եւ խռովարար. այդ բանը շատ կը վշտացը-նէր Արտաշէսը։ Մանաւանդ իր անդրանիկ որդին Արտաւազդ նախանձոտ էր եւ աչք ունէր իշխանական փառքերու, չնայելով որ իր հօր մահէն յետոյ ինք պիտի ժառանդէր անոր գահը։ Բայց, Արտաւազդ անհամբէր էր, եւ կ'աճապարէր։

Արտաշէս ներքին խռովութիւնները յարդարելէ վերջ,— որոնք կը բղխէին իր որդիներէն, մանաւանդ Արտաւազդէն,—, ուզեց օգուտ քաղել հոռմէացիներու մէջ ծագած խռովութիւններէն դադրեցնելու համար այն տուրքը, զոր կը վճարէր գահ բարձրանալէ ի վեր։

Այս պատճառաւ, կոիւ ծագեցաւ հայերու եւ հոռմէացիներու միջեւ. այս վերջինները մտան Հայաստանի արեւմտեան մասերուն մէջ։ Սմբատ սպարապետ վերջին պահուն օգնութեան հասաւ հայկ. բանակը զեկավարող արքայորդիներուն, եւ զանոնք փրկեց պարտութենէ։ Հոռմէացիները ջարդըւեցան եւ փախան։

Հայերն ու Պարթեւները սկսան ասպատակել հոռմէական երկիրները։ Ուրիշ հարկատու ժողովուրդներ ալ գլուխ բարձրացուցին հոռմէական իշխանութեան դէմ, երբ տեսան հայերու յաջողութիւնները։

Այդ ատեն Հոռմի կայսրն էր Տրայիանոս, որ մեծ բանակով յարձակեցաւ Ասիոյ ըմբոստացած ժողովուրդներուն վրայ։ Եղիպատացիներն ու հրէաները նուաճուեցան։ Կարգը Պարթեւներունն էր։ Արդէն Տրայիանոս սկսեր էր յարձակիլ անոնց վրայ երբ մեր թագաւորը Արտաշէս որոշեց մեծ ընծաներով սիրաշահիլ զայն։ Վերջապէս Արտաշէս յետնեալ տուրքերն ալ վճարելով՝ հաշտուեցաւ Տրայիանոսի հետ։

Անկէ վերջը Արտաշէս բարեկամ մնաց հոռմէացիներուն։ Երբ Ատրիանոս կայսեր առաջնորդութեամբ Պարթեւաստան կ'երթար դաշինք կնքելու համար Հոռմի հաշւոյն, ճամբան հիւանդացաւ եւ մեռաւ։ Ամբողջ երկիրը ողբաց անոր մահ։ Տեղի ունեցաւ փառահեղ յուղարկաւորութիւն մը։ Շատեր անոր գերեզմանին վրայ անձնասպան եղան, մեծ թագաւոր մը կորսնցուցած ըլլալու վշտէն մզուած։

Այս առիթով է որ ժողովրդական աւանդութեան մը համաձայն՝ Արտաւազդ որդին ըսած է իր հօր դադաղին. — Դուն անցաք գացիր եւ ամբողջ երկիրը քեզի հետ տարիր։ Ես աւերակներուն վրայ՝ պիտի թագաւորեմ»։

Ասոր վրայ, դարձեալ այդ աւանդութեան համաձայն Արտաշէս այսպէս անիծեր է իր որդին. — Եթէ զու յորս հեծցես յազատն ի վեր ի Մասիս, զքեզ կալցեն քաջք դարձն յազատն ի վեր ի Մասիս։ Անդ կայցես եւ զլոյս մի՛ տեսնես»։

Արտաշէս Բ. մեռաւ Քրիստոսի 131 թը-
ւականին: Անոր վերջին հառաջն եղած է
Հետեւեալ բաղձանքը.

«Ո՛ տայր ինձ գծուին ծխանի
«Եւ զառաւօտն Նաւասարդի:
«Զվազելն եզանայ եւ զվարդելն եղջերուազ»
Ժողովուրդը կը պատասխանէր.
«Մենք փող հարուաք եւ թմրկի հարկա-
նէաք»:

— Գիտէ՞ք ի՞նչ է ատոր նշանակութիւ-
նը, զաւակներս, հարցուց պապիկ:

Սուրէն և Շուշանիկ իրարու երես նա-
յեցան:

— Մեր թագաւորն իր վերջին ժամե-
րուն կը վերյիշէ իր կեանքը, հեթանոս Հա-
յաստանի կենցաղին աղուորութիւնը, ծը-
խանելոյներու ծուխը եւ առաւօտը նոր
տարրուան, եղնիկներու վաղելը, եղջերունի-
րու սուրալը: Ժողովուրդն աւ կըսէր.
«Մենք չեկորները կը հնչինք եւ թմրուկ-
ուերը զարնէինք, կը թնդացնէինք: Այդ՝
նաւասարդի (հայկական նոր տարի) առա-
ւոտեան մէկ չքնաղ պատկերն է, այնքան
դրաւիչ, յուղիչ եւ մելամաղձոտ՝ մահու-
մերձ հոգիի մը համար:

* * *

Հոս կը վերջացնենք մեր պատմութեան
Ա. հատորը: Անոր երկրորդ հատորը պիտի
բանանք այն գէպքերով, որոնք տեղի ունե-
ցան Հայաստանի մէջ իբրեւ արդիւնք Քրիս-
տոնէութեան եւ Հեթանոսութեան միջեւ
մզուած պայքարին:

Թերեւս, մեր ժողովուրդին պատմա-
կան կեանքին մէջ այդ ըրջանը ունեցած է
իր ամենէն բաղդորոց ազդեցութիւնը հայ
ազդին քաղաքակրթական եւ քաղաքական
ճակատագրին վրայ:

Չափազանցութիւն չպիտի ըլլար, եթէ
ըսէինք, թէ այսօր ինչ որ ենք իբրեւ ազգ
եւ իբրեւ քաղաքակրթական ոյժ, մեծ չա-
փերով կը ուսարտինք այդ ըրջանին մէջ իսր-
մորուած եւ կազմակերպուած կրօնական,
բարոյական, քաղաքական եւ ընկերային
ուժերուն: Քրիստոնէութեան եւ Հեթանո-
սութեան պայքարը Հայաստանի մէջ հին
ըմբռնումներու եւ նոր իսկաններու բադ-
խում մըն էր, որ այնքան բաղդորոց օրերու
մէջ, քաղաքական եւ պետական կեանքի
տկարութեան օրերուն կատարուեցաւ մեր
ժողովուրդին հատուածներուն միջեւ:

Սուրէն եւ Շուշանիկ աչքերնին բաց
մտիկ կ'ընէին պապիկին այս խօսքերուն:
Անոնք կը ցաւէին, որ ատենուան մը համար
պապիկը պիտի ընդհատէր իր դասերը:

Վեճ

— Գալ աշուն՝ երբ օդերը սկսին զովա-
նալ եւ դուք ամառուան ընթացքին հանգըս-
տացած ըլլաֆ, ձեզի պիտի պատմեմ մեր
պատմութեան մնացած մասը, թերեւս մին-
չեւ մեր օրերը:

ՎԵՐՋ Ա. ՀԱՍՈՐԻ

Հայաստանի Ազգային գրադարան



NL0434675

16069

ԳԻՒ 75 ՍԵՆԹ

Բ . Տպագրութիւն

«ՀԱՅՐԵՆԻՔ» ՏՊԱՐԱՆ